

# ԱՐՄԵՆԻԱ

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՋԱԿԱՆ

ԱԶԳԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՑԱԿԱՆ

Ք. ՏԱՐԻ

ՓԵԾՈՒԱՐ 1901

ԹԻՒ 2

## ՊՆԱՅԻՆ

— —

## ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ

— —

«Նոր կեանք»ի վերջին թիւերէն մէկուն մէջ Արփիարեան կը քննադառէ այս յօդուածը զոր նիշու Քիյեառ «Ուոռ»ին մէջ հրատարակեց Օսման փալա քիւրտ առւտ-հերոսին առթիւ : Արփիարեան Հայոց համար այնքան վտանգաւոր կը համարի Ապտիերբահմանի յայտարարութիւնները որքան Օսմանի մը պոտոսախօսութիւնները, և առանց ու եւ է վարժաման կը վճռէ թէ պոլոր Քիւրտերը ուրիշ բան չըլլալով բայց իթէ արթնարբու աւազակներու, ոյ մէկ համաձայնութիւն անոնց եւ Հայերուն միջնեւ անհնալէ, եւ թէ Քիւրտերը մէջ հայրենափրական զգացման ծնունդին նկատմամբ նւրուացիներու համակական արտայարութիւնները միմիայն վնաս կրնան բերել հայկական գատին :

Ի՞նչ որ զարմացուց զիս այդ յօդուածին մէջ որ գրուած է բաւական կծու, տեղտեղ նոյն իսկ բարկածայթ թոնով մը, այն է որ Արփիարեան անուանած չըլլայ Քիյեառի յօդուածին յշացման ու հրատարակման միակ շարժառիթ հեղող անձը, այսինքն զիս Քիյեառ անունն յիշաական էր իր յօդուածին մէջ, եւ Արփիարեան գիտէ որ զայն Քիյեառին թելագրուես էի: Այդ յօդուածին նկատմամբ գիտողութիւններ ունեցողները զանոնք ինձի ուղղելու էին, եւ ոչ

թէ Քիյեառին և Խուսափելով, չեմ գիտեր ինչու, ինձի ուղղել էր քննադատութիւնը արարքի մը մասին որուն միակ պատասխանատուն են եմ, Արփիարեան մինչեւ իսկ «Ուոռ»ի յօդուածին թարգմանութեան մէջ՝ յապաւած է առաջին մասը ուր անունն կայ իշուած: Զաւետական զուգադիպութեամբ մը՝ Ամերիկայի «Հայրենիք»ին մէջ միեւնոյն արմառունքը գրաւայ ինձի նկատմամբ, այդ Թերթը ամբողջ յօդուածը հրատարակած է բաց ի այն սալին որ իմ անունն կը պարունակէ: Ամերիկայի «Հայրենիք»ին պարունակը վարժուած են ինեւ զաթիւրելու, յապաւելու, աւելցնելու, սահելու, կեղծարարելու իրենց ընթացքը այս պարագային մէջ տարօրինակ չէ թուրի ինձի: բայց տարօրինակ կը գտնեմ որ բարեկամ գրադէս մը իմ մէկ արարքս քննադատէ առանց անունն տալու: Եւ ասիրկա շատ պատճէ առիթ մը կը համարիմ մէկ քանի խօսք ըսելու համար «Նոր կեանք»ի խմբագրապետին ու իմ միջևս որպէս թէ գոյութիւն ունեցող այն տեսակ մը՝ «զաղանի զանակցութեան» վրայ: որուն ծիծաղելի հեքամթը բոլոր ապուչները, բոլոր ստահաները երեսս ի վեր կը թօթուեն երբ այս կամայն վէճին մէջ լուրջ փաստ մը չունենան զէմ զնելու:

Թէ գաղափարներու, խառնուածքի, ձըգտումներու հիմնական ու ակներիւ տարրերութիւններ գոյութիւն աւնին Արփիարեանին ու իմ միջնեւ, եւ թէ ոչ մէկ արարքի, ոչ մէկ գործի մէջ, ազգային կամ գրական ոչ մէկ ձեռարկի մէջ ոչ ինքն իմ վրաս ո եւ է ազդեցութիւն գործած կընայ ըլլալ ոչ ալ ես իր վրայ A.R.A.R. @

ասի բացայաց ճշմարտոթիւն մըն է որոշ տեսնող ու նենդամոռոթիւնէ զերծ ու եւ է անձի համար : Կը բաւէ աչքի առջեւ բերել իմ գըրական ու ալզային գործունէոթիւննա Անրաշլոյսի ծայներօնէն մինչեւ «Անահիտօր» ։ Եւ ներդրոնականի դասախոսութիւններէս մինչեւ ֆրանսայի մէջ կատարած բանախօսութիւններս մինչեւ ներս, ու միանդամայն նկատի առնել Արփիարեանի գործը՝ իր «Արքեւելք»ի «Օ, ու ան կեանք»երէն մինչեւ «Նոր կեանք»ի առաջնորդողները կամ աժամանցները, իր Պոլսայ երեսի փոխանական գործունէութիւնն մինչեւ հիմակուան յեղափոխական վարդիչի իր կեանքը : Մէկ քանի տարբական ընդհանուր կէփերու մէջ տարտամ համախունութիւնն մը զատ, «Նոր կեանք»ի և «Անահիտօր»ի խմբագրականները շատ հարցերու մէջ տարամէտ են, ինչպէս տարամէտ են եղած Պոլսոյ մէջ մեր երկութիւն յօդուածներուն մեռագոյն մասուն: Եւ բաւական անգամներ, «Հայրենք»ի ինչպէս «Անոր կեանք»ի, «Մաղկիսի ինչպէս «Անահիտօր»ի մէջ, Արփիարեան եւ ես այսինչ կամ այսինչ զարգափարին մէջ անհամախունութիւններս արդարական անգամական մէջ անհամախունութիւններս արտայայած ենք հրապարակաւ, ինչ որ մեր գրական բարեկամութեան կապերաւն ու եւ է վնաս չէ բերած եւ չէր կրնար թերել, որովհետեւ անհմաստ պիտի ըլլար երեւակայել որ երկու գրողներ՝ միեւնոյն շշանակին մէջ ապրելնուն համար՝ բացարձակապէս համախուն ըլլային ամէն բանի վրայ, եւ աններելի պիտի ըլլար որ իրենց տարամիտոթիւնը բաղագավար յեղուով մը հրապարակելին անբարեկամական ընթացք մը նըլկապութիւնը մէկուն կողմէ: Քիրստոռու մասին իմ գարձիքին իր կարծիքէն ունեցած տարբերութիւնը Արփիարեան կրնար բացէ ի բաց արտայայել: Գրացիքի մը պատրէզէն զեզ ի իմ պարտէզու քար արձակելու այս սիստեմն է որ դատապարտելի կը թուի ինձի:

Պիտի շամենամ հոս քրդական հարցին վրայ Արփիարեանի մեսութիւնն արմատական անձրչութիւնը ապացուցանելու, երբ Լուտակի Քիրստոռու մասին ուսումնամիտոթիւնը աւարտի, մատդիր եմ ընդարձակօթէն պատճառաբանը այդ հարցին վրայ իմ կազմած կարծիք, աս այժմ սաափաք պիտի ըսմէ: որ բոլոր Քիրստոռը «աւազակ» եւ հայոց թըշնամիր կարելով (առանց մտածելու որ նոյն իսկ «Նոր կեանք»ին մէջ «Անսապարան») յօդուած մը հրատարակած է Քիրստոռու մէկ ստուար մասին հայոցի ըլլայն հասանաող), Քիրստոռու մէկ ստուար այս այսմար կը բազմամ անկախունթիւն մէտ ազգին համար, երբէք պիտի չթոյցարեմ որ ամեննափոքր կակածի ենթարկութիւնը լըլուսարանիւու, համար այս կէտը, որ բաւէ որ մէկ քանի ընդհանուր զօնի ուրուագրին պատմութիւնը այս բոլոր գրական ու աղզային կեանքի յարարիութիւններուն զոր ունեցած եմ Արփիարեանին հետ :

ձայնութիւն անհնար կարծելով (եւ այսպէս հակասելով բոլոր հայ գործիչներուն՝ Արփիարեանին Փորթութային, Մափփիէն Աւանդիսիսան), երիտ ասրդէ ի վեր անյողողողաբար Սուլդանին զէմ պայքար վարու եւ մշտական թիրարգիկութեան դատապարտուած Ապտիրուաման մը նոյնացնելով ուրազորդ ու խարերայ Սամանի մը հետ եւ աշխարհանչչակ ու բուլը Հայաստանցներէն յարագուած Ոփերիան մը աւազակապես Սուսային հնա բաղզատելով, Արփիարեան չփեղ ապացոյց մը կուտայ անդուզական թիրեւամսութեան եւ անպարացիթ տգիտութեան սահմանկեցնող շնչլակութիւնը:

Գրական հարցին մէջ Արփիարեանի տեսութեանց պատասխաննելու համար չէ սակայն, կը Կրիստոն, որ այս յօդուածը ՀՀ գրեմն կ'ուզին այդ միջամատական գործիքով ցոյցատալ թէ ամէն բառ մէջ Արփիարեանի ու իր միջևս սներքին համաձյունթեան մը, տեսական ու գիտակից գործակցութեան մը զլրցյը ամենէն ամսար առապանքները մինչեւ է որ մեր մէջ պարուած ՇԱՀԱՆ: այս կէտը կ'ուզեմ վերջնականպէս ուրուարաներ, ոչ թէ լուծելու համար ու եւ է անձնական խնդիր որ զոյութիւն չունի: այդ հիմէն Փայքայիլու համար այն ապաւ սպութիւնը ուրով բոլոր նենզամիտները մինչեւ ցարկ կը յամունի յայտարարէլ թէ յեղափոխանակութիւնը թիւ Արփիարեանին պաշտօնակիցներէն մէկն եմ ես, այսինքն Վերակազմեալ Հնչակեան կուտակցութեան անդամ մը, եւ թէ նիւքը եթէ աչտապանան եմ եր ամբատամներուներուն զէմ այց բանն ըրած եմ զիս իրեն հետ կապող «գործի կապերէն» մզրուած Կուտակցութեան մը անշամ ըլլալը մանպատուարեր համարել հնոտ: եմ ընդհակառակն, ես առաջին պիտի ըլլայի յարգութիւնը բոլոր կ'երազեմ: Միշնուն թէ, պազ իրողութիւն մըն ե որ ոչ Դրաշկանան, ոչ Հընչակեան կուտակցութեան անգամ չեմ եղած երբեմ ու կատարած ազգային զորունկութիւնն մը մէկ կէտին միջէ անմիջէ մըն ե մարտինէ, եւ մանձ պազեցութիւն մը շեմ կրած կամ թիելազութիւնը մը չեմ ընդունած: գործած եմ այսպէս ինչպէս որ հարկաւոր եմ գատած, եւ իմ հոգեկան գոտացածներն միակ նպատակին համար: իմ անկախութիւնս, զոր այս այսմար կը սիրեմ որքան կը բազմամ անկախութիւն միտ ազգին համար, երբէք պիտի չթոյցարեմ որ ամեննափոքր կակածի ենթարկութիւնը լըլուսարանիւու, համար այս կէտը, որ բաւէ որ մէկ քանի ընդհանուր զօնի ուրուագրին պատմութիւնը այս բոլոր գրական ու աղզային կեանքի յարարիութիւններուն զոր ունեցած եմ Արփիարեանին հետ :

Այն ամբողջ գործունեութեան մէջ զոր ունեցած եւ Պոլիս, չեմ զիտեր անձ մը որ իր ձգուումներովը, մտահոգութիւններովն ու կեանքի եղանակովը այնչափ իմ հակոտնեաս կազմած ըլլայ որքան Արփիարեանը, Հերոնող մըն էր ան, զեղարուեստը կ'ատէր, գըրականութեան մէջ «օգտակար»ը միայն կը փնտուի, ազգային կեանքը իրեն համար ամրոջ կեանքն էր, աշխարհարար պաշտպանելու համար անհրաժեշտ կը նկատէր գըրարդին քթին խնդալ, ունադաշատ մըն էր, ուրիշ ոչինչ կը սիրէի բաց ի զեղարուեստին, գրականութիւնը ոչ թէ օստակարի այլ զեղեցի ազրիր մը կը նկատէր, ազգային խնդիրով չէր հստագրքրուեր, կեանքը մնծ բանաստեղծներու գրերուն մէջէն միայն կը տեսնէի, ու աշխարհարար սիրելու զիս չէր արզի չէր գրարարը պաշտէլէ, Բայց ինձմէ այլքան տարբեր այդ անձին համար՝ յարզանք կը զդայի, որովհեան տոկոն ու զործոն ուժ մը կը ներկայացնէր, եւ որովհեան արգէն անձ մը յարզելու համար երթիք չեմ պահանջան որ այդ անձն ինձի ամեն կերպու համախռու ու համազգաց ըլլայ, Երբ Կերպոնականէն ելլէիս քիչ յատոյ, Արփիարեան ինձի առաջարկեց խմբագրական պաշտօն մը ընդունի «Հայրենիք»ին մէջ զոր նահնազար եւ ինքը իրենց տնօրինութեամբ մտադիր էին հրատարակել, սիրով ընդունեցայ այդ առաջարկութիւնը՝ հակառակ բնադրուակն խորին հակալութեանը դոր իմ «Ղրի գրականութեան» փարած խառնուածքս կը զեար պլրագրական զործունէութեան» համար, Տպաւորութիւնները զոր պահած եմ «Հայրենիք»ի խմբադրութեան մէջ անցուաց այդ հնոնց վեց ամիսներէս, — տպաւորութիւններ որոնք կը թուած ու շնչտած են այնուհետև «Հայրենիք» չորս տարուած աշխատակցութեան միջոցին անկի իմ վերը կ'ըլլայ Արփիարեան հետ ունեցած անձնական յարաբերութիւններս, ախորժմէի յիշատակներու կարգը չն կրնար գրուիլ:

Նաա ուչիմ բայց շատ միակողմանի ու հապ նեա զարգացում ունեցող մարդ մը, չանեկան ու վառվուուն բայց էականապէս թիթեւ ու չար խառնուածք մը, ահա ինչպէս կը ներկայանայ ինձի Արփիարեան տասը տարուած յի շատակներու մէջէն և «Հայրենիք»ի խմբագրատօն մէջ շարաթի մը պաշտօնակցութեան յատոյ, երկուքն ալ հասկանք որ մարդի, հոգիի ո եւ է մտերմութիւն անհնարին էր, մեր ենիւր քին

միջւու, Արփիարեան չէր կրնար ըմբռնել որ անսեսական խորհութիւն ատենադպիրովը կամ չիւանգանցը հոգաբարձութեան ատենապետովը չիւանաքրքրուէի, եւ արհամարհնանգի ծալք մը ունէր յթունքներուն վրայ երբ ձեռքս վՄեռփիւ տը Ֆրանսա»ի թիւն մը, նսքիէսի հատոր մը կամ Վեռլէնի դիրք մը նշմարէր, — փու'ն բաներ՝ իրեն համար, խնդալէն կը մասնէր իմանալով որ խմբադրաստունէն ստացած զրին ամսականին երթք գասորդը ենքայի ըըրանական թատրոնին ու իստական օքբրային ներկայացածներուն կը մասին կից թիթիւնի պատճեններ, եւ ամէն ինչ որ կը սիրէի մեր գրականութեան մէջ՝ տիրող օտտապաշտ ուղղութեանէն ու իրապաշտ զեղեցկագիւտու, թիթէն ու համայնտարած պազայիններու թիթէնուտարքեր, — հեգնութեան բառերով կ'ընդունուէին իրմէ, նեղնութիւնն մը որ զիս շատ չէր զարմացներ եւ նոյն իսկ չէր վերասորէր զիս, որովհեան Արփիարեանին անհամակացողութիւնը ընական ու զեղեցկագիւտական աշտասասան կարեւորութիւնէ զուրկի կը նկատէր, եւ որովհեան Արփիարեանին անձէն աւելի «Հայրենիք»ի տունը աշխիս առջեւ ու չէր, միակ ատուն Պոլսոյ մէջ ուր ամենէն պատս, ամենէն զեղեցիկ, ամենէն իհնսական զորքը կատարելու բաղձանքը զոյութիւն ունէր, եւ ուր կային Յովհաննէս Շահնազարն ու Լեռն Բաշալեանը, երկու ճապուկ ու զարգացած մտքեր, որ թէպէտ ինձմէ հիմնապէս տարբեր՝ կաղմուածքով ու դաստիարակութեամբ, իրենց ուրուսէն զուրս եղածները հսական կարողութեան նկատմամբ կիրավար գաղագրական փոխանակութեան հաճոյքն ունեցած ըլլամ:

Մատառկան այս տարբերութիւններուն կը միանային նկարգրի տարբերութիւններ, Արփիարեան ամենէն վհատեցող, ամենէն կծու, ամենէն պազ ընդունելութիւնը կ'ընէր պկանակներուն, խանդով ու բնականապար միամտութեամբ զիս պաշտառած նորուեներուն երբ իւրին ներկայանակին խրախոյսի խօսք մը, ճամ-

բայց ցուցնող խորհուրդ մը լսելու յօյտվածիւն ախան Բաշականը այս ընդհանուր կանոնին մէջ բացառութիւն կազմած է . քիչ շատ տոկուն ու իրականապէս ինքնատիպ խառնուածք մը չունեցող զատազարտուած էր ջնջուելու , խաթարուելու՝ այդպիսի տաճնորդի մը մօտ : Խնձի հետ իր լնդութիւնը բազմագագար եւ զգուշաւոր եղած է անշունը , որովհետեւ երբ էր քով գաղիք , արդէն ծանօթ զգակածի պատիկ համբաւ մը ունէին «Ալբեւելք»ի ու «Մասիս»ի մէջ հրատարակած մէկ քանի էջնորդի կաղմուած : Բայց երբ առաջին զիրքու «Արշալոյսի Զայները» հրատարակեցի , Արփիարեան անոր քննադատական մը նույնից ուր գրքին մէջ գտնուածէն աւելի չզանուածովը կը զբացէր , եւ ուր պատրիարքի կաթողիկոսի խնդիրներու անդիտակութիւնն մատնախից կ'ընէ՛ր՝ զիս ներկայացնելով իրեւու «Կապոյտին» մէջ Կորուուած երազող մանկիկ մը , մինչզեռ լուրջ ու բազմակոշմանի միտք մը այդ զրքին մէջ ուրիշ բան պիտի գտնէր իւլու հանելու — ինչ որ Պ. Դառնիկի Ֆրանչեսկան ըրու «Ալբ. ելք»ի մէջ հրատարակուած աւուու մասիսութեամբ մը : Կը յիշեմ սական իր վարդունքը , և լրաբորովին անվերապահ , Պ. Շաքլեանին հետ որ ինձիւ յետոյ քիչ մը ատեն «Հայրենիք»ի մէջ խմբսցրական պաշտօն վարեց : ասէրէմիք , «ասրախու»ի պէս զգուական բառեր ունէր այդ երազկոս ու ինքնամիտի տղուն համար , որ թէպէտ արդէն իրմէ շատ աւելի «զրպէտ» , թուղթ մը ատունը մոոցած կամ փորձ մը գէշ սրբազնած ըլլալու շատ հասկանալի ու սիրուն յանցանքը կրնար երրին գործած ըլլալ Ակըսնակներուն ցոյց տուած իր այդ վարժունքը յանցանքիցներէն ումանց ալ չէր քաշուեր հրացնելէ . տասը հոդիրի մէջ , աշխատացիք մը մէկ յօդուանին փորձերը առջեւ բերել կուտար , «Աս \*\*\* ին զրաքը բերէք արբարեն» ըսելով : Սխալեցայ Բաշականը միակ բացառութիւնը համարելով , ուրիշ սկըսնակ մըն ալ կրցաւ զանուիլ որ այս իր զեր պանցութեանը համոզմանքին մէջ խարըս խուած ու իր արհամարհնանքին մէջ անազահ կրողին քով յաջողեցաւ շնորհ զանել , «Հայրենիք»ին Օգիմզան , սիրունիկ վաղվուան մուռէի մը նմանող պատիկ բարակ տղայ մը որ Գէորգեան ձենարանէն կուգար Պոլիս , քիչ շատ ուշիմ ու բաւական կոկիկ լնդուով մը «ազգային» յօդուածներ շակը տաղ համակրելի տիրատ ցու : Արփիարեան կը զորդուրար , կը

իննթենար , կը սքանչոնար անոր վըսայ . «ի՞նչ լուրջ , ի՞նչ կորովի , ի՞նչ պատրաստուած զրագէտ , կը բացազանէիր , կովկասի մէջ միայն ասանի զատիքարակութիւն կրնար ստանալ մեր հոտոնները » . Օգիմզա ամէն օր լուրազրատունն էր . Արփիարեան զայն ժամերով իր քովը կը պահէր , ու իրենց խորհրդաւոր տեսակցութիւններուն մէջ աղջին բաղդց կը վճաէին մէկանք ... , Հման Օգիմզա , Պոսթոնի Հայրենիք»ին Վ. Պամենանը , ամենէն ոփերիմ թշնամիներէն մէկնէ Արփիարեանի :

Ուրիշ կէտ մը որ ինձի անախործ կը թուէր Արփիարեանի նկարագրին մէջ , իր հրապարակագրական զործունէնութեան մէջ յաճախ «անձնական» ատելութենէ մզուելու ձառումն էր . հաստատ թեան մը , զործի մը վրայ անկողմանկալ ու բարձրահամեաց քննազատութիւն մը ընելու տեղ . Արփիարեան շատ անզամ անձնական մը զնէնքու վագին կը գնուածութիւնու անդենքու համար կը համարէր է որ իր քրոնիկները միշտ աղմատկ կը հանէին , բայց շտու քիչ անզամ իրաւու արդիւնքուն անդենքու մը արտազրած մը ընելու հանրային կարծիքը եւ բանագածին յը գուարանէնէ . Արփիարեանի կը յուզէք , բայց չի խնարնեցներ , համար չի խնուելիքը չի պատրաստու : Ալտով կը բացատրուի յաջողութիւնը զոր զտան նահանգարի առաջնորդողները , որոնք «Հայրենիք»ի վերջին տարիներուն մէջ այդ թերթին ամենէն ազգեցիկ ու օգտակար յօդուածներն էին եւ նահնապար Հայոց մնացագոյն հըսրապարակագիբը նկատել տալին ամենուն , ուրիշեած համար յանցուածիները , ուրիշ «Հայրենիք»ի անդամները կուզէք եւ այդ յարձակումները կ'ուզէք երբեք անհանակրա սոսկական անձին դէմ , այդ համատառութեաններու , ձգտումներու , ուղղութեաններու , բարեբերու դէմ :

Աւարեկու համար այս պատմութիւնը Պոլոյ մէջ Արփիարեանի հետ իմ տնեցած յարաբրութեանց , սէտք է ըսեմ որ իր թերթին կողմէ հէսը չիմ գտած այն անձնութեանն ու գորովին զոր եւ անոր նկատմամբ միշտ ցոյց տուած եմ : Երբ Բաշական Բարփէէն դարձաւ «Հայրենիք»ի խմբազրութեան մէջ մըտնելու համար , Արփիարեան անոր համար օրն իսկ ինձի իմացուց , անկիրթ ու կատակտիսան ունով մը , որ ուրիշ տեղ զործ մը փընաընէիր , թէպէտ եւ պիս «Հայրենիք»ի խմբազրութեան մէջ մըտնելու համար , Արփիարեան անոր համար օրն իսկ ինձի իմացուց , անկիրթ ու կատակտիսան ունով մը , որ ուրիշ տեղ զործ մը փընաընէիր , թէպէտ եւ պիս «Հայրենիք»ի խմբազրութեան մէջ մըտնելու համար , Արփիարեան անոր համար օրն

առած էր Կողբոնականի ինամսկալութեան օդութեամբ Բարիք երթալու և գրական ու սումմասիրութիւններ ընկլու յոյս : Եւ երբ հանդու ըլ , — «Մաղիկը» , — հրատարակիլ պասյ , Արփիարեան ու իր աշխատակիցները ոչ մէկ յօպւած չուզեցին տալ իմ թիւթիւ , ու մինչեւ անդամ առաջին թիւ երեւ ցած ըլլու թիւթիւ աղդը չտպագրեցին «Հայրենիքիցին մէջ (մինչդեռ «Արեւելքու» որ ինձի հայպակիր էր , տպագրեց զայն) . Եւ Արփիարեան առաջնորդող մը հրատարակից ուր մէկ քանի փաղաքական վերասպիրներու մէջ կը ջանար պատիկցինեւ իմ հիմնած դործիս նրանակութիւնը՝ զայն ներկայացնելով իրեւ սկսակներու ժամադրակայր մը , մինչդեռ մը նպատակ էր ստեղծել «Հանգէս» մը , որուն մէջ մեր դորդները , հին կամ նոր , ընդարձակ ու սումմասիրութիւններ կարենային հրատարակիլ եւ աւելի ինամթով մշակէին արտեսութիւ գրականութիւնը , ինչ որ առորեան թիւթիւ մը մէջ անբաւ ական հերպակիր իրագործուի , Եւ Արփիարեան այս ընթացքը կ'ունենար , հակառակ որ զիտէր թէ «Մաղիկ»ը հիմնելով բնաւ գձուձ նպատակը չուներ «Հայրենիքիցին զէմ օրկան մը կամգնելու , քանի որ ծրագիր բոլորին առաջին դարպահութիւն տարերը էր «Հայրենիքիցին ծրագրէն , եւ քանի որ զատ թիւթիւ մը հիմնելու որոշումն առաջ՝ «Հայրենիքի» իմբրագրութեան առաջարկած էր որ ինձի թոյլ տային միեւնոյն դործը կատարել «Հայրենիքի» իմսամնեայ զրական յաւելուածի մը ձեւով :

\* \*

Թերուն բնական թուած ըլլայ երեւակայել որ Արփիարեանին պէս խորապէս վասնդուած եւ ամէն կողմէ յաբակութիւնու պաւարուած գործիչ մը պաշտպանելու յամարիւ անձնական կապերու եւ պարտաւորութիւններու արդիւնք պէտք էր ըլլայ , որովհետեւ մեր աշտառ բարքերուն մէջ՝ ուր հարտածեալ բարեկան մէջ կը պաշտպանն սիմիայն երբ ստիւողական շամ մը ունին այդպէս ընելու , եւ շամ չունեցած ատեննին զարարացոց համակատեսի դիրքը կամ օրդիղապոյն թաւու թշնամիքն կողմը անցնելու որոշումը կը նախընթերեն , իմ այս ընթացք անշուշտ անհաւականալիւթիւ տիպուէ թուէկ առանց այդ ենթապրութեան :

Արգէն շանէկանութիւն զուրկ չէ յիշատակել այսեղ այն պարագաները որոնց մէջ առաջին բողոքի ձայնը բարձրացուցի Արփիարեանն ամբատանողներուն դէմ :

«Մաղիկը»ն որոր սկսած էի հրատարակել , Արփիարեանին չարա իւրա յոյուածը , գեռ նոր երեւցած , զիս իրեն նկատ համբ խանգակաթ զգացմանց մէկլու բնութիւնը չունէր : Բայց երկդիմի յօդուած մը հրատարակելուն համար , մաքս չէի անցուցած Արփիարեանին ու «Հայրենիքի»ին դէմ յարձակումներ սկսիլ «Մաղիկ»ըն մէջ , հակ ստակ զանքերուն համակցութեան ներկայացնեցին Պ , իւսուֆեանին որ կ'ուզէր զիս «Հայրենիքիցին հետ թշնամի գարձնենէլ : Զարի եղած դիմուութիւնը ըլլի անձնապէս Արփիարեանին , «Մաղիկ»ըն մէջ բառ մը շնորհցից այդ ինքը ուր ող ի մուայդութեանց ամէջ շամ անհաման տեղ մը կը բռնէր , ու շարունակեցի գործս , որ «Հայրենիքիցին զրագիլէ բոլորովին տարբեր նպատակ ունէր :

«Հայրենիքի»ը անթերի եւ անստգիւտ՝ չէր անշշատ · այդ թերթին մէջ կը յայտնուէին երբեմ զաղակարներ որոնց համարոն չէի . թիւթիւն խարագրութիւնը կ'ունենար երեսմի վարագունքներ զոր զատապարտելի կը նկատէի , ինչպէս այս անփափակ միլուունքը զոր ունեցաւ իր աշխատակիցներէն մէկուն Տրգրան կամարականին հանգէպ : Բայց հակառակ այդ ամենուն , «Հայրենիքի»ը Պոլոյ Հայոց մասաւորական իեանքին մէջ միակ համաստութիւնն էր , կեղծոնական Վարժարանին հետ , որ յարգանքի ու համակրութեան արժանի ըլլար : Այս թերթը յեղաշրջում մը բերած էր Տաճկանայոց բարգերուն , գդառումներուն , գրականութեան ու լեզուին մէջ , եւ մոլեզին ու գժնակ պայքարը , զոր առանց վախնալու գրաքննութեան ու ոստիկանութեան հալած անքէն ու բազմապատիկ երկարատեւ զաղարումներէն :

Սատ ալ չէմ զարմանար որ միը մէջ ա-

digitised by

ան մղեց մեր էֆէնտիներուն, քապոթեններուն ու տիրացուներուն գէմ! տաճկահայ հասարակութեան մէծազոյն փառքի տիրողուներէն մէկը կը կազմէր ։ Հանրութեան բարձրքը անձնական պատիկ նկատումներէ վեր դնող ու եւ է մարոր համար, պարտք մը կար մանրամասնութեան անհամաձանութիւնները, անհատական վիրաւորումները տանը չորս պատին մէջ անցած վէճերով կարգադրել ու աղմուկ հանելու, զայթակղութիւն մը յարուցնելու կամ ոփի յաղեցում մը գտնելու հասոյքին համար չպատակութիւ այդ տանը հետ ու չտըկացնել անոր վարկը որ մնե էր ժողովրդին մէջ եւ, հիմնուած ըլլայով աղիւս սկզբունքներու եւ արի գործունեւութեան մը վրայ, օգտակար ու թանկագին ուժ մը կը կազմէր ։

Այս տեսակէտով էր որ Դաշնակցականներու կողմէ յարուցուած «մասնիչ»ի խնդրէն առաջ, երբ Զօրապատէնայրենիք» կոփել երեւան եկաւ, Զօրապէն ընթացքը աններելի համարեցայ. Զօրապ ամենէն հին բարեկամներէն մէկն էր Արփիարեանի եւ Բաշալեանի, «Հայրենիք»ի գրական կարեւորագոյն աշխատակիցներէն մէկն էր եղած. տանը մարգերէն մէկն էր՝ վերջապէս. եւ յանկարծ իր «Մասիսին» մէջ կը հրատարակէր յօդուած մը, ուր ոչ թէ կը փորձէր անաշառ բարեկամի ոնով մը քննադատել «Հայրենիք»ի թերի կողմէրը, այլ զան հիմնի վեր քանդել կը ձգտէր. եւ «յանկարծ» կ'ընեմ, որովհետեւ այդ յօդուածը դրելն շաբաթ մը առաջ զեր մտերական յարարերութեւններ ունէր «Հայրենիք»ի խոմքին հետ, ու զաղափարներու շատ ծանր վէճ մը, անհամաձանութիւն մը չէր գոյութիւն ունեցած իր եւ «Հայրենիք»ի միջեւ. իր ընթացքը այն շափ աններելի երեւացա ինձի, որ, շատ լաւ յարաբերութիւններ ունենալով հանդերձ իրեն հետ (Ծիշ այդ միջոցին Զօրապ ամեն ջանք ըրած եւ հանգիսներու մէջ ստանաւորներ հըրատարակելու ջնջուած արտօնութիւնը վերստացած էր գրաքննութենէն՝ մասնաւորապէս իմ ոստնաւորներու «Մասիս»ի մէջ հրատարակելու համար) զդացած տպաւորութիւնն իրեն յայտնեցի անվերապահ ու զրիթէ բիրտ բառերով եւ կազմերս խնցեցի իրեն հետ,

Մատնիչի խնդրը հրապարակ ինկաւ անպիսի պայտաններու մէջ եւ այսպիսի եղանակով մը որ Արփիարեանի ամենէն կատաղի

հակառակուդներն անգամ, բաւական է որ պարկեւտ մարդկի ըլլային, մզում ու նոյն իսկ պարտականութիւն ստիպուած էին զգալ Արփիարեանը պաշտպանելու,

Մատնիչի խնդրը դլաւաոր հեղինակներէն մին եւ անոր ամենէն եաբանուուն տարածիլը «Հրանդ» էր, եւ ասի, ինձի համար, բաւական էր որպազի կասկած ունենայի այդ ամբարտակութեան լրջութեանը վրայ, որովհետեւ առիթ ունեցած էր շատ մօտէն ճանշնալու «Հրանդ»ին նկարագիրը, մՄազիկով հիմնած ատեն խոսացած էր աշխատակիցի, երբ աւաջին թիւը պատրաստելու վրայ էի, զգատարեց իր խոսաւումը, յետոյ, ամշնալով իր կեզդոնականի աշակերտաներէն որոնք «Մաղիկը կեզդրոնականին թերթը կը նկատէին, սիրառեցա յօդուած մը բերել, ստնտուներու վրայ ողորմելի բան մը, զոր պիտի չհրատարակի երէ սկսնակէ մը ստորագրուած ըլլար, այդ յօդուածին հրատարակումէն յետոյ, երեւակայիր էր որ «Մաղիկը» մէկ քանի հարիւր նոր բաժանորդ ունեցած ըլլալու էր եւ շաբաթը երբեք անգամ կուգար «Մաղիկի»ի խմբագրատունը ինքզինքը ժաշկի հրաւերիլու ։ Ենասոյ, որ մըն ալ կեղրանկանին մէջ ինձի յայտնեց որ այլ շխատակացը թիւնը այն ատեն միայն պիտի կարեսար շարունակել «Մաղիկի»ն երբ յօժարէի ընդունիլ պայման մը զոր կ'առաջարկէր, այն է «Մաղիկը» «Հայրենիք»ի ուշ պայքարի թերթ մը զարձնենկ, երբեք զպիտի մոռնամ այդ գումէիկ ու ծիծաղելի մարգուկին հետ այդ օրը ունեցած տեսարանը: «Հայրենիք»ով փարա՛ կը վաստոկին կոր, կը զոչէր կաս-կարմի եղած, անադին փարա կը վաստակին կոր ու Սրբանտիտին մէջ կ'ուանեն կոր, ու մեզի չեն ի տար կոր, յարձակինք իրենց վրայ, կոտրենք այդ թերթին վարկը որ խախտած է արդէն, «Մաղիկը» «Հայրենիք»ին անդը պիտի բռնէ, եւ հաղարաւոր բաժանորդներ պիտի ունենանք, բոլոր Դաշնակցականները մեզի հետ պիտի ըլլան ։ Նիշէ պայման ընդունին, կը պանցէր, մէկ քանի հազարակիցներ կը բերմ քերմ, այխատակիցներ որոնէն իմ մէկ խօսքին կը սպասէն «Մաղիկի»ն նկատմամբ իրենց ընթացքը վճռելու համար», այդ հզոր աշխատակիցներէն մէկը Օդիմդան էր. . . Ն թուղթ մը ձեռքը բռնած, կը պայտակէր, կը ստիպէր, կը սպասնար, «քոնթրա՛թ մը, կ'աղաղակէր, քոնթրա՛թ թւնենք, հոսանաց վայրիկան մը կորանցնելու ։ Մերժեցի



շահն ու նոյն իսկ «Հնչակ»ը, «Հայրենիք»ը որ Դաշնակցութենէն հրաման մը բնդունած էր և չէր հսկասակած անոր, «Հայրենիք»ը որ Հնչակեան կուսակցութեան հսմար համակառ բրուր յնկանէտ մըն էր, կը ձանձրացնէր Դաշնակցականները, աղարտուլվ Սլիփիարմանը, կ'ուզէն կործաննել նաեւ, «Հայրենիք»ը եւ Հնչակեան կուսակցութիւնը: Ասոր ճշգութիւնը ըմբոնելու հսմար կը բաւէ նկատել այս յամառ մոլիշնութիւնը զոր Դաշնակցականներն այդ միջոցին դրին (եւ մինչեւ ցարդ կը շարունակեն): Սրփիարեանին վրայ, կերպացնելու «մասնիչ» բարին ամբողջ ծանրութիւնը: Պոլսոյ մէջ նուրեանի պէս ամէն վայրիկան իր ապդին զէմ զաւող սրբկայ մը կար, մէշեանի պէս սոսիկանութեան միջոցով իր բոլոր ուխերը, աղեցնող էրէ մը կար (եւ կայ մինչեւ հիմա), Վահան վարդապետի պէս չի ու վնասարա արքածներ կային: Դաշնակցաթիւնը անսնցմով չէր զրազեր, կամ բոլորովին անցողակի ուշագրութիւն մը կ'ընծայէր անոնց, միա՛կ մասնիչը, Հայոց խնդրոյն լուծման միա՛կ արզելքը: Սրփիարեանն էր (ու մինչ չի շարդ միեւնոյն ծիծաղելի կացութիւնն է որ կը տերէ):

Եւ զրոյցը, կը կրկնեմ, լոկ Սրփիարեանին զէմ չըր որ կ'ուղուէր: մութ անկիւններու մէջ կը փափային թէ Շահնազարն ու Բաշալեանն ալ մեղակիցներ էին Սրփիարեանին: (Դաշնակցութիւնը Սրփիարեանինէն, Յովհաննէս Շահն ազարն ալ մասնան զասապարտած էր: Ի՞նա մը որ երբէք երեւան չէ ելած բայց որ բացրձակապէս գաւերական է): Եւ ուղուած արգիւնյը ձեռք ձոր եցաւ յողովուրդը Սրփիարեանին զէմ միայն չէր որ մրմարց. փողոժներուն մէջ «Հայրենիք»ը պատուցին «մասնիչի թիրթէ, պէտք չէ կարգալ» ըսկելով (այս հրչացին բանը կրցաւ անցի ունենալ): Պէտք է բամբ որ ազնիւթացառութիւններ գըտնուեցան: Զօհրապ, կամսարական, հակառակ Արփիարեանի հետ զատուած ըլլալնուն, բողոքեցին այդ զրոյցին զէմ եւ երր Սրփիարեան Դաշնակցականէ մը շահնակի հարուած մը ընդունեցաւ, ցաւ ու զարոյոյթ յարտնող նամակներ զրկեցին իրեն (այս իրողութիւնը կ'ուզեմ յիշն որպանչի չկարծուի թէ միր մողովուրդը ազնուութեան ամէն հետաք կորանցուցած է):

Այս պայմաններուն մէջ մը սկզբաններուա ու հկարաղին զէմ մեղանչ ամասի ըլլայի ձեռնապահ մեղանը: Մոլեկին ուղարկուած ուղարկուած է:

«Ծագիկ»ին համար: բայց գրահնուութիւնը, որմէ ծածուկ պահելով «Հայրենիք»ը կրցած էր մէկ երկու յօդուած հրամակի այդ խընդույնին ակնարկութիւնը, խստիւ հրաման համանակառ բրուր յնկանէտ մըն զգուի: յօդուածին հրամարակուումը արգիւլեցած այն ատեն կեղունականի զամերէս մէկր ընդմիջնեցի եւ յօդուած կարդացի աշակերտներուա, որոնց մէջ կային Դաշնակցականներ ու Հնչակեաններ, աշակերտներէն մէկր պատ յօդուածը եւ զաւ ընդմիջնին տարաւ: «Հրանդյան» որ այդ օրը դպրոցը կը զանուէր, ողորմելին ծայրէ ծայր կարգածած, խեցգունի գոյն առած եւ առանց բառ մը ըսելու թուզթը աշակերտին գարցուցած էր:

\* \* \*

Ասոնք են «գրական» կապերս Սրփիարեանին հետ: Կ'անցնիմ աղջային գործանէւթեան կապերս աշակերտուա:

95ի Պոլսոյ ջարդէն է որ կը սկսի իմ մուտքա աղջային զորուունէւթեան մէջ է

Սինչեւ ջարզը, մատուրական կեանք մը անցուցած էի, աղջային զործիրուն հետաէն միայն հետաքրքրուելով, ու աղջիս հետ կապուած միայն այն սիբովը զոր կը տածէի անոր լեզուին համար ու բարձանբովը զոր ունէի անոր յուկան ու բարոյական զարգացումը բարձր աստիճանի մը հասաւ տեսնելու: Զարդերը զիս ցնցեցին, իմ մեկուսացած զազափարականի հանդարատութիւնս ամօթալից ու յանցապարտ ցոյց, առուն ինծի: Կեմնֆիս ամենէն հորին կերպարանափառութիւններէն մէկը կրկեցի, որուն նողերական վերլուծումը օր մը պիտի ընմէն՝ երբինքվլնաբ բաւական ծերացած զգայ յիշատակներս պատմել սկսելու համար: Որոշցից իսկոյն, ընկէ ինչ որ կը կարուութիւններու կը ներէին «ուղարկի» ծանայութիւնը մը մատուցանելու համար թիմ զգքազդ: աղջիս զոր կը իսկ խովոսովէին առանց մէկին խորհութ հարցնելու, առանց մէկին պատուէի ընդունելու: գրծի սկսեալ կային, բարիցի մամուլին՝ զրեն թէ-հակարութիւնը Հայոց հանդէպ, զիս կը գայթակեցինը ու կ'ասչեցնէր միանգամայն, գիտէի որ բարիցի մէկը տասնեակներով գրացէաններ կային, որոնք՝ ինչէ ծցրիմ տեղինքուած թագավորացնական անդաման կային, որոնք կային անշնուած Հայոց ինպատասկան անդաման:

չայն պիտի բարձրացնէին եւ մրանսայի ու ամրող նրաբայի մէջ համակրո թիւններ պիտի արթնցնէին մեզի համար . մէկ մէկ համակա գրեցի Տիկին Սեփունին , Հանրի Պօրին . Ռուֆունին եւ Տափ. մոնին , Պօք եւ Խոշփոր հրատարակած էին հնամակն՝ առանց ստորագրութիւնը գնելու , զայն յօդուածով մը մեկնարաներով . Սեփունին ու Տոփունու և հերցնչուն լույս հնամակին , լրագրական պայքանք մը սկըսած էին Սուլթանին կառավարութեանը գէտ : Միեւնոյն ասեն Աթելիք Պանչը կը հրատարակի թարգմանութիւնը Լսատիլերացին մէկ համառածին՝ հայկական հին ջարգերուն վրայ՝ զոր զրկեր էի Քիյանու միջոցով : Զգացի որ ճիգերս ի ղերեւ չէին ելած , ուղեցի շարունակիւ դործ , որոշեցի թողուլ Պոլիսը , որուն ոսիրի , վայրենութեան , ցածութեան մինոյորտ ա'լ կը պժամայի զիս եւ հոն ապրիլը անհնարին կը դարձընէր ինձի : Ոչ մէկ քոմիթէ հնտ կազ չունէի , ոչ մէկ կասկած չկար վրաս , ոչ մէկ վատանց չկար որ զիս բըռնագանէր Պոլսէն փախչիւ ես իմ կամքովս ուղեցի Պոլսէն ելլիէլ , որովհետեւ կը տեսնէի որ այլեւ հոն մնալ ու լեզուին ու գրականութեան զարգացումովն զքաղիլը անիմաս , գրիթէ անանիւ բան մը պիտի ըլլար՝ երբ աղջուտանշաբանի վրայ կը քաջնուտին : Ես իմ ձեռագովս գագրեցոցից «Մաղիկ» հրատարակումը , եւ որոշնից մնէին Բարիք՝ ուր կը զգայի որ մը կրսայի ընել , որչափ ալ մանրագիտական ըլլար ընել կրցածն՝ աղջային պահանջներուն վոլ : Այս միջոցին էր որ իրիուն մը Արփիարեանին յայտնեցի ծիրագիրս : Արփիարեան , իր վերջին քրոնիկներէն մէկուն մէջ , այդ միջաշցով անձիւք կերպով պատմած էր . ինքը չէ որ ինձի յորդուած է Բարիք գալ եւ այս զործին նուիրուիլ . ինքը եւ «Հայրենիք» միւս դրոդները հարզացած էին Բարիքի մամուլին մէջ երեւած պոլսական նամակները , եւ չէին գուշակած հեղինակը . թէ պէտու բաւական անձնական էր զիս մատունելու համար եւ Բարիքի ընկերներս գծուարութիւն չէին քաշած Նեղինակին ով ըլլալն հասկըսու : Խօսքը այդ նամակներէն սէկուն վրայ զալով , չուղեցի այլեւս ծածկել զալունիքը , եւ յայրեննից իրին որոշումս : Հսի մին պահանջն թէ ճամփու ծախք մը ամսուան ապրուստի միջոց մը կը փափաքէի գանին՝ որոշումս անմիջապէս գործադրելու համար : Հակառակ ի ճնէ հեղնող մը ըլլալուն ,

Արփիարեան խանդալառութիւններ ունենալու կարող է : խանդալառութիւններ որոնք սակայն չատ կար կը տեսէն : Օսս անպատճառ կը գանհմ պէտք եղած , բայս աւիւնոտ շեշտավ մը , վաղը անպատճառ պատասխանը կուտամք , երկրորդ օրը հետեւեալ նշանաւոր պատճական մնալու աշխանի վճիռը արձակակեց : «Խորհրդակցեցայ ընկերներուս հետ » . ըստին թէ աւելորդ է հիմն Բարիզ մարդ զրկել . քանի որ շաբաթէ մը հայկական ինդիրը կը լուծու : » : Այս ատեն , աշակերտներէն մէկուն միջոցավ , ուղեցի զիտանալ որ Դաշնակցականները կը հաւանէին ճամփու ծախք մը ճարել ինչը . աշակերտս պատասխան բերաւ թէ Դաշնակցականները մամուլիք յօդուածներու եւ այզօքինակ փուճ բաներու համար զրարան չէին ուղեր մսխել . . . : Բարեկամ մը զայց վերջապէս որ քանի մը հարիւր քրանք փոխաւու : Այս առաջնորդ ի առաջնորդական գործութեան մէջ այդական կազմութեան մէջ անոր պոտուախօս ու իմաստակ յօդածնեները չատ գէտ զալափար մը կազմել ուուած էին ինձի կուտակցութեան մը վրայ որուն օրկանը այց տողայական թոնը . ունէր . եւ Հնչակիանց մէջ չմտնելու պատճառն ներէն մէկն ալ «Հնչակ» թերթը եղած էր թերթւ : Արփիարեանի խօսքըրը գնութիւ առին ինձի . ես որոշած էի մինակ դործել , ուունց ուն է քոմիթէ կապուելու : Այդպէս ալ ըրի : Բարիք դալէս յեալոյ , մտքէս անզամ չանցուցի նակարբէիին գոնէ նամակ մը գրել : Իր զորւելու եղանակը աւելի մօսէն իմացայ հոս , եւ իրին հնտ կապուելու բաղձնաքը , զոր չունէի արգէն , առաւել քան երրեք հեռացաւ ինչ : Անկից ի վեր միշտ պահած եմ միւնոյն անկախ ու մէկուսացեալ զործողի զիրքս : Երբ նազարբէի կեղունը տապալեցաւ եւ Արփիարեան ու իր ընկերները անցան Վերակազմական Հնչակեան կուտակցութեան դլուխը : Ես յայտնեցի որ չէին զուղեր այց կուտակցութեան անզամական գանին : Անցն զործունէութեանը մեծ մասմաքէին , Անցն զործունէութեանը մեծ մասմաքէին , առաջնորդութեանը իրենց , յորուշութեանը կը յայտնէի իրենց , կրցած կ'ընէ

երբորչ գործի մը համար ինձի կը դիմէին, —ինչ  
որ պիտի ընէի , եւ ըրած եմ, երբ ու եւ է մար-  
մին կամ ու եւ է անհատ ինձի զիմած է, —առանց  
երթեք ատոր համար տիտղոս մը , պաշտօն մը  
կտոր ու եւ է ձեւով փոխարհնութիւն մը սպա-  
սելու : Գլխաւոր խորհուրդը զոր կուտայի  
Արքիարեանին՝ այդ միջջցին, այն էր որ քա-  
շուէր յեղափոխական գործունէութիւնն որուն  
անկարող կը նկատէի զինքը, հիմա զայն գոր-  
ծի մէջ մտէն տեսած ըլլալով : Երբ «Նոր  
կեանք»ը ուղղվ հրատարակել, յորդորեցի զինքը  
որ գրական անկախ օրիկան մը ընէ զայն, աղ-  
գային կեանքի քննադատութեան ազտա-  
թերթ մը , Յամանեցաւ մնալ յեղափոխական  
կուսակցութիւն մը զլուխը եւ «Նոր կեանք»ը  
անոր պաշտօնական օրիկանը ընել . աշխատակ-  
ցութիւնս , զոր իննորնց , չնորժեցի , զարթեալ  
պնդեով որ թերթը ներկայանար ոչ թէ իրրեւ  
Հնաշկեան օրիկան այլ իրթեւ գրական հան-  
դէն մը . Յօզօւաններս խափեցին հակառակ իմ  
պայմանիս , իրթեւ Հնաշկեան օրիկան հրա-  
տարակուող «Նոր կեանք»ին մէջ : Այդ էր  
որ շատերուն կարծել տուած թէ Վերաբազմաւլ  
Հնաշկաններուն անշամակից էի , եւ «Նոր  
կեանքի խմբազութեան այդ ընթացքը ինձի  
ամենէն անամորդ երեւցած բանիրէն մէկն է :  
Նարունակեցի սակայն աշխատակցութիւնն  
«Նոր կեանք»ին , որովհնաւ զիս «Անա-  
հիտ»ը հիմնելու որոշումը տուած չըլլալով ,  
կ'ուղէի տեղ մը ունենալ ազդային գործերու  
վրայ իմ մտածելու եղանակս յայնելու հա-  
մար , եւ սպասելով լաւագոյնին՝ ամենէն  
յարմար տեղը որ կը ինձի համար «Նոր  
կեանք»ն էր : Փանի քանի անզամ խնդրեցի  
Արքիարեանին որ յայտարք իր թերթին մէջ  
թէ ես, —ինչպէս եւ Սվաճնան , Երան , եւ,  
Հնաշկեաններ չէինք , այլ անկախ գրադէաններ  
որ «Նոր կեանք»ի մէջ կը գրէին՝ սասանց  
զայն հրատարակող կուսակցութեան պա-  
կաննելու : Միայն այս վերջնորս՝ իմ մասիս  
դրած իր մէկ յօդուածին մէջ է որ Արքիար-  
եան այդ յայտարարութիւնը ըրաւ , եւ այն  
երբ ես արզէն «Անահիտ»ի մէջ երկու երեք  
անգամ ըստ էի այդ բանը : Խակ այն բոլոր  
դրուերուն մէջ զոր կատարած եմ հինգ տա-  
րեկ ի վեր, մէկ հատ մը չեմ իշխեր որ իր կամ  
եր ընկերներուն մղումովը կամ խորհրդովն  
ըրած ըլլամ:

Հիմա պիտի բանաձեւեմ այն կարծիքը զոր  
կազմա եմ Արքիարեանին վրայ՝ իրրեւ մ.արդ,  
իրրեւ հրապարակագիր եւ իրրեւ յեղափոխա-  
կան գործիչ , կարծիք որ այն պահուն ուր այ-  
տողերու կը գրեմ՝ շատ որոշ , գրեթէ վերջնա-  
կան գծերով հաստատուած է այլեւս մաքիս  
մէջ , բայց որուն հասնելէ առաջ պիտի խստո-  
վանիմ որ անցած եմ խարիսխումներէ , շփո-  
թութիւններէ , շուարումներէ զոր անհնար է  
չունենալ այդ բարդ , հակասական , խուսա-  
փուկ տիպարին հանգէպ եւ զոր ինձմէշ շատ  
աւելի մտերիմ յարաբերութիւններով , յեղա-  
փոխական կամ հրապարակագրական ամենա-  
մերտ գործունէութեամբ իրեն հետ կապուած  
անձներ իսկ ունեցած են :

Արքիարեանը անուանարկելու համար անոր  
գէմ գաւաճանի մասալը հնարոզ Դաշնակցա-  
կանները ոչ միայն անազնիւ զործ մը կատա-  
րած են , այլ եւ անինչեք : Կարելի չէ զոտով  
մարդու մը կպշնել զիմակ մը որ չի յարմա-  
րիր անոր դէմքին , հեռուն զիտով անծանօթ-  
ներու համար , գիմակը կընայ՝ դէմքին խառ-  
նուելով՝ զայն մինչեւ աստիճան մը այլակեր-  
պեւ , բայց գէմքը քիչ շատ մտէն ճանչոցնե-  
րը , զիմակին ստութենէն որ քայն տիպարութե-  
նէն զդուած , կը մղուին , շատ ընական հակա-  
ցեցութեամբ մը , աւելի զեղեցիկ տեսնելու  
դէմքը՝ քան ինչ որ է իրօք : Շատուր գիտմ  
որ «Անահիտ»ի իննորդէն» ատաջ՝ միջակ համակրու-  
թիւն մը ունէին Արքիարեանի համար , ուրիշ-  
ներ որ նոյն իսկ հակալրութիւն կը զգաւին  
իրեն նկատմամէ՝ իր մէկ քանի խոշոր թե-  
րութիւններն աչքի առջև ունենալով , բայց  
այդ անձները առանց վարանելու Արքիարեանին  
պաշտօնան կանչնեցան՝ Դաշնակցականներու  
զրպարութիւնը դէմ որուն հաւատք ընծայ-  
ելու անկարուղ կը զգային զիրենք . այն իսկ  
տեսնելով որ զրպարութիւնը կ'անձէր , կը բաշ-  
մապակուէր , հետզնեաէ աւելի ծայրացնել ու-  
յալանզակ կը գառնար , այդքան մղուեզուու-  
թեամբ ու անխցութեամբ հալածուած գոր-  
ծիչի մը համար համակրութեան անխուսափելի  
իրերում մը ունեցան որ կը մեղմացնէր իրենց  
համակրութիւնը անը ճշմարիտ թերութիւննց  
նկատմամբ , «Անսիւլք» եղաւ , կ'ըսմէ , այդ  
գարմանքը , որովհնաւել Դաշնակցականնե-  
րուն բազմանքին հակառակ արգիւնքը ու-  
ւաւաւ , Արքիարեանին շուրջը համակրու-  
թիւնները @ հապահեց եամ ծնուռ եւ Դա-

հակցութեան դէմ հակակրութիւններ սակուծեց՝ որոնք սաստկացան երբ տեսնուեցաւ թէ Դաշնակցականները իրենց համար սիստեմ՝ մը ըրած են քրպարառութիւնը եւ իրենց անախորժ երեւող ուեւէ անձի դէմ չեն վարանիր այդ զէնքը գործածել :

Դաշնակցութիւնը այդ անխներութիւնը իր գաղտնակէտին հսուցուց երբ հրատարակեց «Դրօսակ» յաւելուածը որ Արքիմարեանի մատուցութիւնն հստատող կարծեցեալ տորփի մատուցութիւնը կը պարունակէր : Ես զիսոն որ Դաշնակցութիւնը մէջ զանուած են առջի օրէն, եւ կան մինչև այժմ, թէ՛ Կոլլաս եւ թէ՛ արտասահման, շառ ո կարիքը անդամներ, որոնք չեն հաւս տացած թէ Արքիմարեան կրոն մատուցի ըլլալու Արքիմարեանը, երեք չէր կրցած հաւասալ անոր դէմ յարուցւած ամբաստանութեան, եւ որ մատաւրապէս կը շետք թէ Փ. Արքունիք եւ Արքիմարեանի յարաբերութեանց ակնատես ծանօթ մը ըլլալով, գիտէր որ հազար բուպիլի իւրացան պատմութիւնը ճշմարտութեան համաձայն չէ : Ցաւալի է որ Դաշնակցութեան վարիչ մարմինը իր պիծակրուն թիւլազրութիւնը նախընտրած ըլլայի իսումը մը Դաշնակցականներու արարին վրայ ։ Գիտէ՞ որ Դաշնակցութեան վարիչը մարմինը վրայ ապագա յաւելուածը հրատարակեն լոյս ամբողջ Դաշնակցութեան պաշտօնական հաւասուութիւնը տարածած անունու ըլլայ իսումը մը Դաշնակցականներու արարին վրայ ։ Գիտէ՞ որ Դաշնակցութեան վարիչը մարմինը վրայ ապագա յաւելուածը գործած է Պոլսու ։ Դաշնակցական գոմիթէին Արքիմարեանը իրեւ զաւածան մահուան դաստապարտող վճռադրին ներթե Բարիէն Սիւնիի մը յարգելի անունին զանուիւլը ։ բայց շատ զիւրին էր մտածել որ Բարիէնը, հրարորդը խանգալաւու մը՝ անկարող պաղ վերլուսիմի, «Ճարանդ» ներէն ու Խւսուֆեաններէն մզւած եւ անզիտակցաբար անոնց ուիին գործիքը եղած էր : Դաշնակցութեան վարիչ մարմինը կրնար, եւ սպարտէր, այդ յաւելուածը հրատարակել առաջ, դիմուլութիւնը մզւական գործէն իւրաքանչիւն բնութէս եւ այն բոլոր լուրջ եւ աւզամիտ չէնող պահանաներուն որոնք կը յայսարարէին թէ չեն կրնար Արքիմարեանը դաւածան ընդունիլ, եւ պէտք էր որ անոնց հարցնէր պատասանները որ դիրենք կը

մէէին այդպէս վարուելու ։ վասահ եմ որ եթէ այդպէս ըրած ըլլային, չպիտի հրատարակէին իրենց յաւելուածը, որ այնքան անախորժ ու վնասակար տպաւորութիւն մը առաջ քերաւ, եւ, ա՛ յնպիսի վայրկեանի մը ուր ամբողջ աղջը կը բաղձար յեղափոխական մարմինները միացած ու համերաշխ տեսնել, աւելի լայնցուց խրամատոր կը բաժնէր Հնչակեաններն ու Դաշնակցականները, քանի որ մանաւանդ այդ յաւելուածը կը ծգտէր անուանարկել ոչ միայն Արքիմարեանը, այլ բովանդակ Հնչակեան կուսակցութիւնը սկիզբէն մինչեւ այսօր ։ Աւելին պիտի ըստին կը բաւէր նոյն իսկ որ Դաշնակցութեանը վարիչ մարմինը իր յարգանքն ու վասահութիւնը վայելու անձ մը դրէի կը լուսան որ կողմէն ըլլալու թէ Դաշնակցականներուն կողմէն կուտաք՝ քանի մը տեսակցութիւնները ունենար Արքիմարեանին հետ, մատչն ուսումնամասիրէր անոր մտածելու, խօսելու, գործելու եղանակը ։ եւ այդ անձը՝ գործին՝ անպատճառ խօրհուրդ պիտի տար Դաշնակցութեան որ հրաժարի այլ Յաւելուածը հրատարակելէ, որովհետեւ երկու տեսակցութիւններ յետոյ՝ ան ըմբռնած պիտի ըլլար որ Արքիմարեան փիզիքապէս անկարող է ըլլալու այն վիթխարի «քանալլյը զոր յաւելուածը կը պատկրիացնչ մըյուն», Արքիմարեան ոչ միայն ըստին չի կրնար գործած ըլլալ իրեն վերադարձած մասնչութեան արարժները՝ որովհետեւ հակառակ իր բոլոր թերութիւններուն գինքը չիմ կարուցած յի գործելի ունիքին ատաս նիկառալ, այլ մանաւանդ որովհետեւ իր մտքի կաղմուածքն ու իր նկարագիրը երբեք պիտի կարող չըլլային արտազլել երկասայրի ծրագրի մը մէջ շարունակարար յարատեւող ու զիւցազնականութէն նարագիկ այդ խարեբան որը յաւելուածը ցոյց կուսայր Պէտք է նկատել թէ յաւելուածին մէջ ։ Արքիմարեան այլեւս բանտին մէջ երեք կու երեք հոգին անունը քերան տուող հասարակ մատնիչը չէ, այլ արտասովոր վարպետորի մը, որ Պոլսս մէկ կողմէն «Ճայրեննիք» իմբրագրութիւնը ձեռքն ունի, Հնչակեաններու աղջեցիկ մէկ անգամն է, ազդին կը ներկայանաց իրեն ազտական գործող ու, հայրենաւսէր մը, յեղափոխական մը, եւ միւս կողմէն նազմի փաշային լրտեսն է, ազդին ու յեղափոխութեան գաղտնիքները անոր կը հաղորդէ, եւ որ զանակի հարուածէն ալ յատոյ՝ ոչ միայն միշտ նարագիկ այլ եւ անվախ՝ կը շարունակէ հինգ տարիէ ի վեր եւրոպայի մէջ մէկ կողմէն

յեղափոխական կուսակցութեան մը տմրող վարչութիւնը ափին անցնել ու միւս կողմէն Սուլթանին ու Պոլոսյ սամիկանութեան հետ զալտնի յարաբերութիւններով կապուած՝ յեղափոխական ամբողջ շարժումը ջննիւրու համար ստորերթեայ մոայլ դրդունէութիւն մը մեթուսակաբար ու դիսակյարաք կատարել ։ Այս բոլորը եթէ ըլլաք Արքիարեան այսօր միշինատէր մը զարձած ըլլալու էր, որովհետեւ այն միակ պայտօնեանները որ Սուլթանէն կանոնաւորապէս եւ առատօրին ամսական կ'առնեն՝ լրտեսներն են, եւ Արքիարեան իր գիրքով է՛ն արդիւնաւոր լրտեսը կընար ըլլալ Սուլթանին համար . արդ, զիտենք որ Արքիարեան այնչափ հեռու է միիլոնատէրի վիճակ ունենալէ որ հակառակ յեղափոխական կուսակցութիւնը մը գերազոյն պետք ըլլալուն, յաճախ անհատական հանդէսի համաստ խօսքարապետի մը պէս Սմերիկայն զայիթ քանի մը բաժնենեղնի կը սպասէ անձակիցի, ապագրութեան ծախքերը հոգաւոր համար անոր նեանքը ինը որուն վերջին չորս թիւը երկութիւն մէջ ամփոփուած էին ինտյուզարաք Յթնոյ, իրոք կատարած ըլլալու համար այդ գերաճարպիկ լարախաղցի գերը, Արքիարեան պէտք էը որ դիւնապիտական հանձնար մը ըլլար, որուն քով Պիգմարքը պիտի տժգունէր, մինչդեռ ամենուու յայտնի է որ Արքիարեան, բաւական ճարպիկ ու հնարամիտ անշուշտ, չունի ոչ մաքի ոչ նկարագրի հարկաւոր զօրութիւնը այշպիսի դժուարին, վատանզալից ու փափակ կ զեր մը յարահարար կատարելու համար, իր ճարպիկութիւնները կարծաւու, թիւթեւ, վրան-քաց են եւ իրարու հետ անյօդ ու անկապակից :

Արքիարեան ուրիշ բան չէ բայց եթէ Քաղաք-Մաքիավելիցմ՝ ինչպէս կը զրէր հաշալեան վերջերս բարնկամի մը ուղղուած նամակի մը մէջ, Այդ բայսարութիւնը զոր Բաշ ալեւան կատակով գործածած էր, ճշգագոյն բանաձևն է Արքիարեանի հողերանութիւնը բնուրոշող . եւ Քաղինօն աւելի մնէ «տողծով» կը գոնիուի Արքիարեանի մէջ քան թէ Մաքիավելը :

Փոխանակ մատնութեան այդ անհիմ ահարասանութիւնը Արքիարեանի երեսին ննտեւ լու եւ ատով անոր մարտիքոսի սը լուսապասիլը չնորհնելու, եթէ Դաշնակցականները առջի օրէն պարզապէս եւ ուղղամատարք երեւան հանած ըլլային Արքիարեանի յրական քուներեւ, եթէ զայն ներկայարաք առաջին

առանց ու եւ է չափազանցումի՞ այնիս ինչպէս որ կ եւ այդ անհիմարդայի լուսանկարին վրայ հիմունուլով յայտարարէին անոր անկարութիւնը յեղափոխական ողբունէտ թեան իրենց համակարծիք սիլտիք ունենային բայց Համբերը իրենց զրպարտումի պայքարը պատճառ եղաւ միանգամայն որ շամերը, որոնցիմէ եմ եւ ես, զուշացան մինչեւ ցարք Արքիարեանի իրական թերութիւններուն վրայ հրապարական խօսնէ չուղելով որ ու եւ է կերպով ուժ տուած ըլլան Արքիարեանը զրպարտութեամբ մը զգեաննել ջանացող անձեռւուն: Այդ է որ ունանց կարծեր առաւ թէ «Արքիարեանը մատնէ ըլլալու անկարուոց է» ըստզները զայն անթերի եւ անքննադադատելի զործիք մը կը նկատէն, այդ անձեռը պարզապէս կը սպասէին որ Պատուոյ ատեանը կազմուէր եւ ամսանիչի խնդիրը» վերջնապէս լուծուէր (այսինքն Արքիարեանի զէմ հիւսուած զրպարտութիւնը քայլացուէր), որպէս զի կարենային իրենց կարծիքը յայտնել Արքիարեանի իրերն ցործիք ունեցած պակասութեանց վրայ, Բայց Գատուոյ ատեանը, հակառակ մեր ամենուս բազանքին ու ճիգերուն, անիրականալի ցընորքի մը ձեւ առած է այսօր. Դաշնակցութիւնը միրեց այդ առաջարկութիւնը եւ ինչն ամիսէ ի վեր Վեր Հնչ Հուսկակ ցութիւնը ոչ մէկ որոշում չէ հրապարակած այդ մատնին: Այլ եւս կրնանք, եւ արգէն պարտաւոր ալ ենք՝ շըփոթած, մութի մէջ մնացած հանրային կարծիքին համար՝ ըսել ինչ որ կը մտածնենք Արքիարեանի մասին, առանց վերապահուումի, բայց եւ ասանց ու եւ է երկդիմութեան, ու բացաձակապէս համոզուած ըլլալով որ մնը այս հիմա ըսածները մինչեւ ցարդ ըսածներնուու հետ բնաւ հակասութիւն չնն կազմուր:

\* \*

Արքիար Արքիարեանի թերութիւնները կը բղիքն դիմաւորապէս իր այն կարեւոր սիսաւէն որով չէ ուղած սահմանափակութիւն իր այն դերին մէջ որուն իր ձիբքերը զինքը կը կուչին եւ յամառած է յաճախ կատարել այնպիսի գործեր որոնց անատակ է:

Այդ պատճառով է որ Արքիարեան, որ օգագործուած կացուցանելու համար մէկ

քանի մեծ ձիբքեր ունի և օգտակար եղած ալէ շատ անգամ ու կարեւորագիւս, մզու ած է յանախ վնասակար զանանլու և ծանրօրէն վը-նասար:

Արփիարեան կոչուած էր «իւմորիսմթ» մը ԸԼ-լալու Խւմորիսմթ այն մարդն է որ աշխարհը քմածին զգայնութեան մը մէջէն կը տեսնէ, որ կարող է զորովի, խանդաղատանքի, խանդաղառութեան ու զայրոյթի, բայց որ ամէն բան բարատափախ ձեւով կ'ըմրոնէ եւ որուն մաքինտիրական վիճակը հեգոնութիւնն է: Արփիարեանի դրական զորձէն ինչ որ պիտի մնայ տեսւական ու միշտ շահնեկան, իր «Օրուան կեանփերն» են և իր «Ժամանց»ները, որոնց մէջ կը տեսնենք անկեղծ ու ինքնաստիպ խառնուածք մը ինքինքը հաւատարմօրէն բրայայշենու հանոյքին մէջ բնականութիւն արքուն, իր կիպակները իրապաշտ զրականութեան մնը մէջ առաջին փորձերն ըլլալու արժանիքը միայն ունին, և իր յացում ու արտայայտութիւն՝ միջակ ու հավակա արուեստագէտ մը ի յայտ կը բնիքն. իր հրապարակազբական համամար էջիքը, իր ազգային ու քաղաքական ուսումնամարտութիւնները, ու շտ յաճախ լեցուն՝ նոր եւ ուշիմ ետսութիւններուն, զի՞թէ միշտ վավոտո՞ն՝ ճամակ ու պարզաբուղ մածաւումով մը, ընդհանուր ու խորունի հըմատութեան մը, տիրական համոզունքի մը, անխախտ ու անփոխի իմաստասիրութեան մը հիմտն գէն զուրկ են, հատուածական, յիշեցեցուկ, մակնբեւութային, հակասական բան մը ունին և թաղմածեն զործունէութեան մը մէջ ինքինքնը փառել վնասակար եղած է յայտէս Արփիարեանին, նախ իր բրատանդին համար, արդիւնութ անոր՝ իր ամենէն հարաբեկ մեւին մէջ կատարեալ ու խանանած եղանակի մը արտայայտութը: Անհենատ արատագիրլով ու զործելով զարգած, Արփիարեան շատ քիչ եւ շատ հազեւոց կերպով կարգացած է, ու իր բոլոր զրականութիւնը իրազործած է ափ յախոյ, միշտ շահնեկան ու ճկուն բայց անկատար, կցկատոր ոճով մը, որ իր Պոլսոյ արտադրութեանը մէջ միշտ կաղ ու մնրկ է եղած, ու յաճախ պարզապէս տղայական, եւ որ վերջերս միայն, և որ կեանքի էջիրուն մէջ, կրցաւ վիրանորոգ իւ, զարդանալ, կոկուիլ՝ աղջեցութեամբ արուեստագիտական զրականութեան հետ առաջին լուրջ չփուլին զոր Արփիարեան՝ հիմա Ծովաբնին բնիքրոց եւ Անոփիւա ար Ֆրանսու (զու լ'եւ ձի՞՞ բաժանորդ, — ու նեցաւ նւրուզ զալէն ի վեր: Անոր կարող է, իմէջ պարզաները յանկարծ փոխունին, զայն վերսօնին գրել՝ ճիշդ հակառակ իմաստովը:

րոյն ուրոտին մէջ, եթէ իր մաքին բոլոր ու եւքը նուրիած ըլլար իր հեզնող արուեստագէտի գերած անթիւնի կերպով կատարելու: այսօր մեր ամենէն մեծ գրագէտներէն մէկը կ'ըլլար եւ իր տեսակին մէջ՝ շատ յարգելի զործիչ մը, եւ չէր արժանանար այն մնղադրանքներուն զոր աստիպաւած ենք իրեն ուղղել:

Բայց Արփիարեան ուզած է ոչ միայն զրականութեան մէջ ինքինքը տարտզնել, այլ եւ զործիչ մը ըլլալու» որոշումը առած է: Սրդի իր մուրինիթը զործիչ չի կրնար ըլլար, զործիչն անհամեծ է ունենալ խորունկ ու ամուր հաւատք, տեսւական ու անխառն խանդաղառութիւն, կարգ մը գաղափարաներու, մէկ քանի սկզբունքներու ամփկանդ ու մոլեանդ յարում, ամսներու մասնաւու եղանակի մը մէջ անդախատ յարատեւութիւն, ու նոյն իսկ քիչ մը միամտութիւն, ու նոյն իսկ քիչ մը ապատուելիութիւն», բաներ ու բոնցք զորլիք է Արփիարեան, միշտ հակամէտ փափսելու, ճիշտ արամազիր ասեմբ ծակի մը մէջէն անցնելու չափ ճամականալու, ու խործին մէջ միշտ սկզբապիկ՝ հակառակ իր առերացութ աւելնին պերճախտութիւններուն, ու իր կարճամաս բորբոքումներուն մէջ իսկ միշտ ներնուու ու միշտ ակրութիւնորէն թիթեւալովիկ: Արփիարեան կարծեն թէ ինքինքնը պատկերացած էր իր այն պատիկ գերբուածին մէջ որով գերբչըրե (նոր կեանքո), Ա. Տարի. էջ 282) «հոնան»ը կ'երգէր ու փառարանիք:

«Ան ի՞նչ սիրուն յատկանչական որակիչ մրն է որ ստեղծած են մնզի համար: հնասուս առ, թիթեւսայց, քաղաքանչական կ, նրբին ածական, որ կարծեն աչքիդ առջեւ կը թիճէ, կը պատիկերացնէ ջնին արդի մը, օգաչու հոգիի մը մարմանցումը, Պոլսոյ երկնքին պիս կապուտակ, Պոլսոյ զեմինուն պատու թաշտու, Պոլսոյ օգին պէտ փոփոխական, առատուն որ դրեր են իրիկունը գոտիր եթէ կրնաս»...

Այս գերբթուածիկը, «իր վերջին առողեցուն մէջ հանուանդ, ըստա, երբեք չի համապատասխանը թէի կերպարաններ, Սրբու հիմայրապետներ ու կամբըրեաններ արտադրող Պոլսուային: բայց կատարելապէս կը պատշաճի («վիտուն» ու «կապուտակ») զամանչուց) Արփիարեանի տիպարին, որ կը պարծենայ եղներ (այս չենազ մանրամասնութիւնն այս օրերս իմացաց) թէ յօդուած մը աւարանելին յանոյ՝ կարող է, իմէջ պարզաները յանկարծ փոխունին, զայն վերսօնին գրել՝ ճիշդ հակառակ իմաստովը:

\* \*

Արփիարեան զործած է իրրեւ հրապարակապիք, իրրեւ երեափոխան եւ իրրեւ յեղափոխական: Այդ բոլոր մեներուն մէջ մէկ քանի օգատակար արարքներ ունեցած է: Սիցեալ Ըն-

կերութեանց սկզբնական դաղափարն յլացողն ներէն մէկն եղած եւ անոր իրազործման աշխատած ըլլալը իր կեանքին պատուաքրէ էջներէն մէկը կը կազմէ. Արծրունիքն հետ իր գործակցութիւնը, կապը զոր հաստատէ է Ռուսանայոց միջնը, իր «Մշակային թիթակցութիւն հրովար, աջակցութիւնը զոր տուած է Արծրունիքն անսի կրթական եւ եւ յետոյ յեղափոխական գործունէու թեան մէջ ոռուահայ եւ տաճկահայ ճիզբերը միացնելու համար, իր «պահանջէ»ին անցուելու կարեւոր տափառուներ են. եւ իր գերը նըրեախանական ժողովին մէջ, եւ իր յօրւածներուն մշտական կորու՝ Հայոց մէջ յեղափոխական ոգին արծարծող ամենէն նշանակելի աղջակներէն եղած են, բայց ատոնցմէ դորո, անհամար են մալիները, պակասութիւնները, ծով զարուած հարածներուն բարձրացները. եւ նոյն իսկ այդ մէկ քանի արարքները թիւրութիւններով եղուած են. Զեմ դիտեր թէ Հայաստանի մէջ նախական կրթութիւն տարածելու զաղափարը ու նեցողներէն մէկն ըլլալէ յետոյ՝ Արքիարեան ի՞նչ ըրած է զպորցներուն կազմակերպութեանն ու պաշտօնավարմանը համար չեմ երեւակայիք որ զպորցի ծրագիրը մը յլացած, կրթական աղջութիւնը մը նշանակելու կարող եղած ըլլայ. շատ հաւանական է որ Միացեալ Բնկերութեանց անօրէն մարմնոյն ժողովներուն մէջ՝ իր զիւսարու մտահողութիւնը իր գործակիցները ծաղեկու միջոց մը փնտակելն եղած ըլլալու է. իրերեւ երեսփոխան, ըստ թէ ո՞ր բան շանէկան ապրը մը կազմածէ. Աղջային ժողովներն մէջ իր պայքարողի զիւրքը բայց չեմ զիւտեր թէ Սզգամին ժողովին մէջ բանի՞ անգամ պատահած է որ որոշ ու զործնական զաղափարը մը լրջօրէն նշանակած ըլլայ, կամ գործ մը իր ծեղովը յստակօրէն եւ ճիրօրէն կատարած ըլլայ. հետութեան ապրը մը, ժըխտական ուժ մը կազմած է հոն, եւ յաճախիր հետութիւնը թիթեւութեան հասած է եւ իր ժիտումը անհմատ է եղած ու վատակարք. Կը յիշն ժողովին մուտքի մը ուր Արքիարեան թիմին վրայ իր ծաղբածութիւններուն բոժոններն այնքան ծայրայեղ անպատկառութեամբ մը թոթուել մկաս որ նախագահէ, Տք. Թիբաքեան, ափառուեցաւ պէտք զղալ սա համեղ միջամբութեանը՝ «Արքիարեան էջնտիք, շննայի վրայ չենք ու

իրերեւ հրապարակալիր, Արքիարեանի գործունէութիւնը բացանումիմի քննադատութեանց աղջիկ կուտայ, «Մշակային թիթակցութիւններովը՝ Ռուսանայոց եւ Տաճկանայոց միջնեւ քան ատարիի չափ տեսակ մը կենդանի կամուրջ մը կեղած է ինքը՝ անյուղու բայց իսախուտակամուջում, որ վերջ ի վերջոյ յանկարի կոտրած ու պատասկա եղած է երկու եղերքներուն իրածմէ առաջդրունէ աելէի հետամուլուն, Արքունիկ-Արքիարեան դործակցութիւններուն առաջանաւ առաջ, Նազարեան-Ավաճեան գործակցութիւններուն առաջ գործ դույութիւն ունեցած է, զոր ամենքը մոցած են այօր, եւ շատ անիրաւարար. Ա Նազարեան եղբայրական հոգածութեամբ մը ուշադիր թիթահայ հասարակութեան մէջ կատարուած վերանորոգման ճիզերուն, ազնիւ ու ու է արհանարանքէ զերծ քննադատութիւնը ներկայացուցած է, յաշաջիկի բական ջանքերուն հարա իր բոլոր խրախուսանքը շառավելով. Յ Ավաճեան նմանապէս արձագանք տուած է այն բոլոր ճիզերուն զոր Նազարեան ու Նալբանդեան կը թափէին Ռուսանայոց բարոյական զարգացումը փութացնելու համար :

Արքիարեան բոլորովին տարբեր կերպով կատարած է իր գերը, քայլակերած է Արծրունին իր արհամարհանքին մէջ զէպ ի Տաճկայիրն ընդհանրապէս եւ Պոլոյ Հայերը մասնաւորապէս. իր թիթակցութեանց մեծագոյն մասը նուիրած է Տաճկանայերուն «հոսանութիւնը» ծաղրելու. միւս կողմէն տարի ներով մեր գլուխը ունեցուցած է Ռուսահայերուն մասնաւորական ։ բարոյական ։ զրական ջանջախիչ գերազանցութեանը մասին իր անընդհատական քարոզներովը, «ինչո՞ւ կը զարմանաք որ Ռուսահայերը ճեզ թիթեւ ու յիմար կը նկատեն, կ'ըսէք օր մը տիկին Մատակեան, ճեզ Հայկակոն է որ ճեզ այլպէս ճանչցուցած է մզին. Այդ միեւնոյն մարզը, (որ երբեք չէ համացած որ ցեղի մը կէսը չի կընար ոչ աւելի աւշիմ ըլլալու պան միւս կէսը, եւ թէ աշխարհագրական ու պատամական որոն ու առարեր ազգեցութիւններուն ենթարկուած այդ երկու կէսերը, առանց իրարիչ բարձր կամ ստորին ըլլալու սափուած են ու րեւը ըլլալ իրարմէ), այօր յիմարական պայքար մը սկսած է Ռուսահայերուն դէմ, զանոնք ներկայացներով իրեւ անզզայ, ապուշ ու հասկան, եւ իրեւ միակ սկզբնապատճառը այն բուլոր աղջափոխութեանը որ Տաճկանայոց վրայ

խոռժեցին, եւ իրրեւ ազդին դէմ դիտակցար գուածանող վարձկաններ . . . (\*)

Սյդ փոփոխամտութիւնն երեւան քիրաւ Արքիարեան ոչ միայն Ռուսանայրուն այլ եւ Ռուսերուն նկատմամբ : Պոլսոյ մէջ ուսամոլ մըն էր, Մամուրեանէն Ռուսիոյ մէկ վարձկանը համարուելու աստիճան, Ռուսային կը սպասէր Հայուն փրկութիւնը, «Մասիս»ին մէջ ազդին ուշարութիւնը եւ համարելութիւնը կը յանար գարձնել զէմ ի ոռուսկան քաղաքականութիւնը, զրականութիւնը, եւն : հիմա կատարէ եւ անվերապահ ոռուսամաց մը զարձած է, ատելութեամբ մը որ կը տարածեռ անցեալ, և երկայ եւ ապազայ Ռուսաստանին եւ որուն յեղափոխական կուսակցութեան մը պաշտոնական օրկանին մէջ այդ թիրոտ ու կրքոտ անըսքոզութեամբ դրօգութիւնը Արքիարեանի դիւանագիտական ապիկարութեան խոչոր ապացոյցց յերէն մէկն է, մանաւանդ երբ կը տեսնենք որ Ռուսը Հայուն մեծագոյն ու զրբէ միակ թշրնամին հոչակած պահուն, — մանելով Մամուրեանի զպրոցին մէջ, որուն ամենէն ուսիրիմ հակառակորդն էր ատենով, — Արքիարեան խորհուրդ կուտայ Համբարի կառավարութեան որ ինքնարեաբար Հայաստանին ինքնավարութիւն շնորհէ իր պետութեան շահերը Ռուսիոյ դէմ պաշտպանելու համար, և կարող կ'ըլլայ բաց ի բռնուած դիրքին տղէպութենէն՝ երկվայրկեան մը յաւալուր որ տաճէկ բռնուած ցեղը տասակ ըլլայ այդպիս լայն, ուշիմ եւ աղնի դիւանազիտութիւն մը ունենալու :

Փոփոխամտութեան չափ կարեւոր թերութիւն մը Արքիարեանի հրապարակազրական զործունէութեան մէջ՝ իր կրքոտութիւնը, իր էնթրիկի և անձնական կոյիներու սերն է : Գիտեմ որ յաճախ վազափարը անձէն կարելի չէ զատել, և ատուած վազափար մը ջախջախելու ամենէն ուժեղ միջոցը զայն պատկերացնող անճ մը զատափիտելուն է, բայց լուրջ հրապարակազիրը, նոյն իսկ անձը հարուածած ատեն՝ յստակօրէն կը զգացնէ որ իր հարուածներ անձին մէջէն զալափարին կ'ուզուին, եւ անձին մէջ միայն այն կողմնը ի վեր կը հանէ որոնք ջախջախուելիք վազափարին ուղղակի կը համապատասխանեն : Արքիարեան, շահյաճախ աւելի բանքլիթէն քան հրապարա-

(\*) Են միջոցին ուր ասի կը զբեմ, Արքիարեան, նոր ավաթարի մը մէջ անձնելու հակամէտ, կը փորձէ իր «սիլիբրին» վերսկսիլ Ռուսա- հայերուն հետ . . .

կազիր, անձը աւելի աչքի առջեւ ունեցած է քան զազափարը, անձին բոլոր երկրորդական ու նշիմ կողմերովը, հանրային տեսակէտով կարեւորութիւն չունեցող բայց իր երգիծանքին նիւթ մատակարարել կարենալու միակ շահեկանութիւնը ընծայող բոլոր մանրամասնութիւններովը երկարօրէն զրազած է, յամեցած է ատան մէջ, զուարձացած է ատոնցմով : Ուշատանգամա ալսիալ տեսած է անձնը, զանոնք իր կիրքերուն, սիերուն մէջէն նկատած է, եւ ուժերնէն մինչեւ զլուխնին ծաղրելի կամ զզուելի ներկայացուցած է այնպիսի մարդիկ, ինչպէս Մելքոնեցիկ Սուրանեանց սրբազանը, Մամուրեանը : Ըէքպէրանը, որոնց մէջ զազափարի, զգտութենու տարբերութիւննիր միայն պէտք էր որ ի վեր հանած ըլլար՝ յարգելով արժանիքները որոնցմէ զուրկի չէն անոնք, Այսպէս նաեւ Ազգային Հիւանդանոցի վարչութեան զէմ իր մզած շատ իրաւացի պայտաբար է այն կատաղութեամբը զոյց ցոյց տուած է այդ վարչութեան զլուխը զտնուող այս կամ այն անձնն զէմ Մելքոնէլ Յակոբակութիւնը մը գէմ, որինակի համար, կատաղութիւն ու անիմաստ էր եւ անիրաւ, քառանիր Յակոբեան յոռի վարչի մը կրնար ըլլալ բայց անշահանդիր մը եւ անձնուէր մըն էր անտարակուտելի կիրպազւ, Մեղք պէս ամէն բան կորսնցուցած ու ազգային գրտութեան մը հիմունքը հաստատել ճնոնող ազդի մը մէջ, հրապարակազիրը պէտք է որ զամակարգներու միջն բռնուն անջատումները չփորէ, ընդէակառակն լայնամիտ քննադատութեամբ մը ջանայ վարել հարուստ զամակարգին այն անձնը ու բռնոնք անազնիւ կամ գարշէլի չեն կրնար նըշկատուիլ (եւ կարելի չէ ըսել թէ կը պակսին բոլորվին մեր մէջ այդպիսիները) : «Հայրենիքը»ի մեծ սխալներէն մէկը եղալ անհաջող բարեկարգութիւն էրէ «Հայրենիք» հարուստներուն մէջէն բռնուելիք կողմնը ունեցողներուն նկատմամբ բարեկամական քննադատութեան, անթիցն խորհրդատուութեան մնթառը զործածած ըլլար, անոնցմէ մէկ կարեւոր մասը իր բանակին մէջ պիտի ունենար, և անոնցմով պիտի կարենար իրադորել ծրագիրները, որոնք միմիայն կծու քրոնիկներով չէ որ կրնան իրազործուիլ : Արքիարեանի ուղղութիւնն էր որ զլիսաւոր պատճա կաղմեց այդ անջատումին : Շահնազար ալ գորովալից չէր եղած հարուստներուն համար : բայց այդ ամ-

բողջ դասակարգը աեսակ մը յարգանք կը շարունակէր ունենալ հանձնազարին համար : որոն յարձակումները զազափարենքը վրայ էիմաստած էին , մինչեւ Արքիարեննի սանունք անարգաւանդ որ պատակառական ատելութիւն մը մինչ է կարթնցնէր այդ զասակարգին մէջ :

Երբեւ յեղափոխական ունեցած իր գործունէութիւնը մէջ է ասկայն որ Արքիարեննի թիւրութիւնները ամենէն ցայտոց ցիկ կը զառնան . Միեւ մէջ յեղափոխական շարժումի մը ծնելուն եւ առաջին կազմակերպութեան ուրուսագին առանելուն երեւոյթին մէջ Սրբիարեան դեր մը ունեցած է , զայդ անսներիլ պիտի ըլլար ուրանալ : Բայց զրգիչի , ուազիքրայի դերէն երբ անցած է զործադրիչի , կազմակերպիչի , զարիչի զործին . Արքիարեան իսկ կոյն ցոյց առուած է իր բացարձակ անկարուց թիւրէ Ռուսական դիմունու : Ուուսահայոց համար իր նաևսկին պատամունքն է զիսարտապիսոր մզած չ Պոլսոյ Հնաշակեանները տէր եւ տակին նազարեէկեանը անքննազատելի եւ անսխալ պիտեր նկատելու . իր ամենուն է մէմ սրուած սկիպոտոթիւնը երարիք չէ փորձած ած այդ ամոլին մօտենալու , մինչ եւ է լուրջ յեղափոխական գործիչ , առանց պէսք ունենալու երգիծական ձիրքերու , իր առաջին պարտականութիւնը պիտի համարէր մօւսէն ճանչնալ եւ րոպացի մէջ հաստատուած վարիչներուն ո՛վ եւ ի՞նչ ըլլալը : Եւ րոպական քազափականութեան տրամալըրութիւններուն , մասնէլին հոգիքանութեանը , հանրային կարծիքին կացութեանը մասին՝ երգու երթիք լրացիք կարդալով միայն տարասմ աեղկութիւնն մը ստացած Արքիարեան մէկն եղաւ անսնցմէ որ առանց ոչ մէկ յոյս կամ առանցլութիւն ունենալու , ասանց որոշապէս հաշտած ըլլալու հաւանականութիւններն ու կարելիութիւնները , մէկնցին ժողովու զըլ այնպիսի արարքները ընելու որ յայտնապէս վասանգաւոր էին եւ որոնք անեղաբար աղետաբեր եղան իրեն : Եւ մեսներով որ Եւրոպա հաստատուելն ի վեր Դաշնակցականները կը քարշ կոծէ այն նոյն սխալին համար զոր ինչն իր ընկերներով անոնցմէ առաջ զործած էր , իր ընթացք ինձի միշտ տարօրինակ երեւցած է , եւ ըստ ևս այդ իրեն յաճախ . անշոշաշ Դաշնակցականներու սխալու կիրառապէս ծանուն է քանի որ Եւրոպայի բարակարպութիւնը կրէ այն պացոյցով մը ճանչնալէ յստոյ անսնը միեւնոյն թաքթիքը շարունակեցին ու միեւնոյն ծրագիրը . բայց այդ մասարանըներէնց

ընկոււ ամենէն քիչ իրաւունքն ունեցողը Արքիարեան էր , քանի որ ինչն ալ Եւրոպայի արարագործն ինսերը զուցակել կցածած չէւլայու թիւնն ունեցած էր եւ ծովովուր զը մզած էր մանել ճա բուու մը մէջ ուր յայտնապէս ջախչախումէ կը պատար իրեն : Գետ ծանրանար հու Արքիարեան իրավուխական գործունէութիւն (արտաքին) պակասութիւններուն վրայ , (իր ինդալով , կատակէնով , զրեթէ զրօններով յեղափոխութիւն պատրաստելը , Պոլսոյ Սրբանախտին մէջ պատամբութիւնները սարքելը) . այդ բոլորը , զոր իր թշնամինները կը վերագրեն դաւանանական միտումներու , իր նկարագրի հակայական թեթեւութիւնը կը շեշտան իւ իր անկարողական թիւնը ծանրագիտութիւնը գործիրը կորանական լրջութեամբ մը նկատելու : Այդ գտանցոյն սրբարա մտքին համար յեղափոխութիւնն եւ զրեթէ ամէն բան մամանց մը եղած է ամէն բանէ առաջ , ծատ յաճախ աեսած եմ զինքը բարիք , Հնաշակեան կազմակերպութեան օսար եղող անձեւու առաջն երկարօրէն պարզել իր Հնաշակեան կեղծունին ներքին կացութիւնը , միամորէն գանգատին որ «զրամ չին զիկեր կնկրունին» , իր ընկերները ծաղղել , իր ծաղղիքները մէջտեղը փաել՝ կատակարանութիւններով շրջանակուած , — նկարագրի տկարութիւններ որոնք Քալինօն կը շեշտան , Մաքիավելին բաժինը իր մէջ մանրապիտական զարձըններով :

Իր ծրագիրները . . . հարիւրաւո՞ր են անոնք . ամէն անզամ իրեն հանդիպելու , տասնեակինը ծրագիր ներկայացուցած է ինչի : Զատ մը չիմ գիտես սակայն զրտ անսականօրէն ձեռք ուուծ եւ իր մաքին , կամքին , հանդիին բոլոր ուժերովը յամաօրին ու . հաստատամօրէն մինչեւ ծայրը իրազործ ած ըլլայ , իր ծրագիրները զնացած են միշտ՝ ամենափոքր արգելքին առջև : Մէկ հասը միայն իր ծրագիրներէն , թիւրեւ միակը որուն անվելզօրէն համոզուած ու յարած էր , թերթ մը հանելու ծրագիրը , այս մեռելածին յացումներու շարքին մէջ բաշացաւթիւններու կազմած է : Թերթ մը ունենալու մարմազը Եւրոպա զալէն ի վեր Արքիարեանի հրայրքն էր : Եւ այդ իզծը զիլաւուրապէս պիտուիսին գտառումներուն զոհացում տալու մզամէն կը բլիսէր քանի թերթով մը գլործ տեսնելու ցանքունէնն . իր անենքն էր այս պարագաներու մասնակի անսնալու ամուսնութիւնը կը արագի անսնալու ամուսնութիւնը անոր մէջ աղբակեցին ու միեւնոյն ծրագիրը . բայց այդ մասին կը նկատելու մը մարգիկը կնելու

համար • «Զես զիտեր, կը զրէք ինծի անգամ մը լուսառնէն՝ «Նոր Կեանք»ին հիմնուելին աւսոջ, չես զիտեր «Ժամանց»ի ո' բշափ նիւթեր զիդուած են քովս՝ Եւրոպա դալէ ի վեր. Ե'նչ շատափ բան է որ թերթ մը չունիմ: »

Թերթի այս կարօտն էր որ Սրբիարեանը մղեց մեղրալուսնի ամիս մը անցրնելու այն նազարեէկին հետ, որուն արդէն կասկած ներշնչող վարուունքներուն մասսին քննութիւն մը կատարելու պաշտոնով Պոլսոյ Հնչակիանները զինքը Լուսոտն զրկած էին: Փոխանակ քննութիւն կատարելու, Արքիարեան, զգոր նազարերէկարեց ամէն տեսակ փապաշաններով, անթերի դառն եւ մեզի այցէս ներկայացուց այս «կերորոնը», որովհետեւ այնուել իրեն իք բացուէն «Հնչակ»ի սինակները ուր պիտի կարենար իր «Ժամանց»ի ժարաւը յագեցնել եւ ուր իր առաջին գրածը Արքահամ փաշային վրայ «Ժամանց» մը եղաւ: Մեղրալուսինը աւարտեցաւ Արքիարեն արտաքսումովը: զայն «գործածնէն» յիտոյ, նազարեէկ նկատեց որ աւելորդ էր քովս պահել մարդ մը որ շատ խոշոր տեղ մը կը բռնէր իր խանութիւն մէջ, եւ ճամփու դրաւ զայն: Չուրաբալին այն է որ այդ խոշումի պատմութեան մէջ առանց ուղեւու մաս ունեցած եմ: Արքիարեան ինծի զըրշկած էր նազարեէկի նախաստեղծութեանց հասորը—իր կնոջը նուիրուան սիրասենին քերթուածներու լըրճուկ փնջիկ մը՝ զգոր արքինք ու սոգի օրերու մէջ այդ չարագուշակ քաղութէնը կը հրատարակէր Հնչակիան դրամով, — եւ Արքիարեան զմայլումի տողերով կ'ընկիրացնէր ուղարկը: Երեն դրեց որ նազարեէկի ստանաւորները ողորմելի էին ինծի համար եւ անոնց հրատարակումը անհմաստ: Կ'երեւայ թէ այդ սրբապիդն նամակս սիրաբորոք յեղափոխականին ձեռքն անցեր է, եւ այդ օրէն նազարեէկ—Արքիարեանի իսկ ինծի պատմած համեմատ, —պազ վարուիլ սկսեր է Արքիարեանին հետ՝ որ իր ստանաւորներուն չնառնող անձի մը՝ հետ յարաբերութիւն ունենալ համարակակիր էր:

Վերակազմեալ Հնչակիան կուսակցութեան մէջ, Արքիարեան, որ ընդունեցաւ զերազոյն վարիչի պաշտոնը, ոչենչ ըրած է մինչև այսօր որ «ողոք» կարենայ կօշուիլ: Այն մէկ քանի զովելի ջանքերը որ այդ կուսակցութեան նախաձեռնութեամբ կատարուեցան վերջին երեք աարիներուն մէջ, Արքիարեանի մղուածով չէ որ աեղի ունեցած անձի մը՝ հետ յարաբերութիւն ունենալ համարակակիր էր:

պաստ հանգանակութիւնը, զոր «Տիգրիս»ը բացաւ, Ամերիկայի զործիներուն անձնական յացման ու գործազրութեանը կը պարտէինք, ինչպէս եւ Ամերիկայի Հայոց վկրջինաւ յնքան շանէկան Համառովովը որ Ամերիկայի դործիներուն ուշիմ եռանգին արդիւնքն է լոկ: Արզականին եւ Քոչեանի Պոլիս երթալը՝ հետեւանքն է ծրագրի մը զոր այդ երկու գործիչները անձնապէս յղացած էին եւ որուն գործազրութեան համար Վերակազմեալ Հնչակիան կուսակցութիւնը ուրիշ բան չըրաց եթէ նայթայթէլ:

Նազարեէկի կեղրոնը ահագին թերթութիւններ ու ունկը, բայց, անկարելի է ուրանալ, — խոշըր աղջեցութիւն մը կազմած էր, նիթական ու բարոյական ուժ մը ձեւացուցած էր, որ Եւրոպայի մէջ ծանօթ էր եւ հաշուի կը դրուէր Տաճկասանիմէջ, ու պաս մը մնձ վարկ ունեցաւ թէ՝ Հայոց թէ՝ Տաճկաց աշքին: Այդ ուժը շատ գէշ գործածուեցաւ, բայց աժ մըն էր: Արքիարեան ու իր կեղրոնը, որ նազարեէկին կեղրոնը իւրացուցին, պարտաւոր էին ոչ միայն պահանձնական այդ ուժը այլ իւրենց գերազանցութիւնն ապացուցանելու համար զայն «գործածնէլ» աւելի ուշիմ եղանակով մը՝ Արք, Արքիարեանի կնւրուու ոչ միայն ոչինչ կըցաւ ընել այդ պաշացոյցը տալու համար: այլ եւ նոյն իսկ մնկարող եղաւ այդ պրէն կազմուած ուժը նոյնութեամբ պահապանելու: Նոր կեղրոնին կազմուածը ըլ կը բաւէր զինքը յաւերժական անշարժութեան դատապարտելու համար: կեղրոնը կը կազմուէր հինգ անձերէ որոնցից իւրաքանչիւրը երկրի հինգ մասերէն մէկուն մէջ կը բնակի, եւ զործ մը որոշելու համար այդ անձերը չորս ամիս թըղթակցութեան պարտաւոր էին եւ կամ յաճախ, —ինչ որ թերեւս աւելի ձախորդ միջոց մըն էր: — զործին վարումը ամրողջութեամբ իւրենց Լուսոտնի ընկերոջ յանձնելու:

Արքիարեանի կեղրոնը միծաղորդ խոստաւմ ներ ընրա նոր ուղղութիւն մը սկսելու, ապաին բարոր հատուածները միեւնոյն զորչին ներքեւ միացնելու, զիւնանագիտական գործունէութիւն մը ձեռնարկելու: Հայերը նւրոպային ճանշցցնելու դրծը ընդարձակօրէն ու զօրեգորէն վարիչու: Այս խոստաւմներէն եւ ոչ մէկը կըրցաւ կատարել, Այս ճամբով մէկ քանի տարիէ ի վեր կատարուած բոլոր ճափերը զործն են կամ վերակազմեալ Հնչակիան կուսակցութեան չպատկանող անձերու, եւ կամ ի լուսուն

չնակող մէջ քանի Հնալակեաններու . Դիտեմ  
որ Արփիարեան քամի մը փորձ ըրած է՝ իր  
կուռական թիւն հետ կապելու համար ոչ յեւ  
զափական ինչ ինչ կարեւոր տարրեր .  
բայց այդ փորձերը բացարձակապէս անյաջող  
են հշած կամ կիսկատար ու ամուշ արցիւնք  
ներու յանգած են . իսկ իր գիւտագիտական  
ձեռնարկներուն խօսքը չեմ ըներ . ընդամննը  
հինգ կամ վեց տեսակցութիւն ունեցած է  
Արփիարեան եւրոպացի , հայ կամ թուրք անձ  
աւուրութիւններու հետ , եւ անոնց ինչ տեսակ  
քան ըլլալը զիտեմ , որովհետեւ մեծ ժամկին  
ներկայ զանուելու պատեհութիւնը ունեցած  
եմ . իր ամենէն յաջողած «ժամանց»ները չեն  
հաւասարիր իր այդ տեսակցութիւններուն զա-  
ւաւականութեանը . Մուրատ պէտին հետ տե-  
սակցութեանը մէջ , «Սահմանադրութիւնը մը ըստ  
ներ անցեի էք . Կ'ըսէր ինտալու . ի՞նչ ըլլալը  
չենք զիտեմ , տուէք մէկ մը կարգանք ձեր  
ծրագրը» . — «Պարոն , պատասխաննեց Մուրատ  
պէտ արհամարհուտ շեշտով մը . Միդասի սահ-  
մանազրութիւնը տպուած է , արդէն ճանչնա-  
լու էլու զայն , Բարիզի Ազգային Մատենա-  
դարանը զացէք կարգացեք» : Նուպար փա-  
շայի հետ խօսակցելով , այնչափ այլանձակ ու  
նողակի մանրամասնութիւններ կուռակեց հայ  
քամիթէններուն ներքին պատմութիւններէն  
որ «ինծի փափաք կուռաք կոր բոլորսին  
ձեռք քաշելու այս ազգէն» ըստ նուպար  
դղուած (եւ Արփիարեան քացած էր նուպարը  
խանդականքու իր Կերպոնին համար ...) :

Եւ սակայն ո՛քան քան կար ընկեր Վեր-  
չնչ . կուսակցութեան համար այդ նոր ուղղու-  
թեամբ , որուն առաջին հիմունքը վեր . Հնչ ,  
կուսակցութեան չպատկանող անձեր զրին :  
Իրենց անճական ուժերուն վրայ միայն կըր-  
թընող անճատները ստիպուած էին իրենց  
գործունէութիւնը սահմանափակել համեստ  
շրջանակի մը մէջ . Կուսակցութիւն մը որ  
ունէր միջոցներ , եւ որմէ կախեալ էր այդ  
միջոցներն ընդարձակել եւ ամրացնել , կրնար  
շատ ընդարձակ սահմանի մը մէջ այդ գոր-  
ծունէութիւնը իրականացնել : Այդ կուսակ-  
ցութիւնը կրնար պաշտօն յանձնել իր ան-  
դամներէն ումանց՝ Անգլիոյ եւ Ֆրանսիյի մէջ  
արեւելքներ հարցով զբաղով բոլոր անձանու-  
թութեանց հետ մտական յարաբերութիւն հաս-  
տատել եւ անոնց մէջ միշտ վառ պահել հա-  
մակրութիւնը հայկական դատին համար .  
կրնար միեւնոյն աշխատութիւնը սկսիլ Գեր-

մանիոյ , Աւստրիոյ եւ Խոտալիոյ մէջ , ուր գրե-  
թէ ուինչ ըրած եւնք մինչեւ էիմա . կրնար  
Հայոց ներկային ու անցեալին վրայ բանա-  
խոսութիւններու շարք մը սարգել եւ ըրուպալի  
ամէն կողմը , ջանքեր ընել արթնցնելու-  
համար Հունգարիոյ , Խումանիոյ , Բոլգարիոյ ո-  
տարացած Հայութիւնը , որուն մէջ մեզի համար  
անսաման ուժ մը կայ Թաքուն , իւ զայն կա-  
պէլ հայրենասիրական գործին . կրնար լուրջ  
բանակցութիւններ սկսիլ թուրք կառավարա-  
կան շրջանակներուն հետ (զորդ մը զոր Ար-  
գուեան եւ իր ընկերները կատարեցին Վեր-  
չնչ կուսակցութիւնն անկախաբար) . յարա-  
բերութիւններ հաստատել կարգ մը Թթահապա-  
տակ ուրիշ գժգոն ցեղերու , մասնաւոր պէս  
Քիւրախուն , ներկայացաւցուցիչներուն հետ (փոխու-  
նակ մէկ գրի հարուածով զանոնք Հայոց գերջ-  
նապէս թշնամիր կացուցանել ջանալու) : Այս  
բոլորը կրնար , եւ պարտաւոր էր , ընել նոր  
կեղունը , որ նազարեկեան կեղորնէն եւ Դաշ-  
նակցական կուսակցութիւնն տարրեր , աւելի  
լայնամիտու ու զիւտագիտական գործունէու-  
թիւն մը ձեռնարկելու խոստումը ըրաւ ազգին :  
Այս բոլորը ըրաւա . Արփիարեանի կեղորնը :

Բարիզի Ծոցահանդէսին ինչպէս եւ Հայէի  
Դիսպանախորութիւնի միջոցին , — երկու մեծ  
առիթներ ուր ա՛յնքան պատճէ էին հայկական  
բրորականտին համար , Արփիարեանի կեղ-  
որնը բացարձակ անշարժութիւն պանց ,  
(միջներ Դաշնակցութիւնը , որ իր գործունէ-  
ութեան ծրագիրն ընդարձակելու եւ բարեփո-  
խելու ակներև ջանքեր կ'ընէ տանէնէ մը  
ի վեր , այդ ուղղութեանը զնանատելի ձեռ-  
նարկներ բրձեցած) ; Լոնտոնին պէս հայկական  
ինդրայն համար ահապէն կարեւութիւն  
ունեցող քաղաքի մը մէջ բնակելով հանգիձ ,  
Արփիարեան ոչ մէկը մոքէն անցուցած է ձեռ-  
նարկել այն բոլոր գործերէն որ կան այնտեղ  
կատարելու . վասահարար , Լոնտոնի մէջ Ար-  
փիարեանի կերպոնին դոյցութիւնն իսկ անծա-  
նօթէ ամենանուն :

Արփիարեան կեղորնը ո՛չ կրցաւ իր չուրջը  
պահել Հնչակեան չաս մը գործիչներ որոնք  
այդ կուսակցութեան հետ խորունկ կապեր  
ունենալուն հակառակ՝ չուղեցին անոր մէջը  
մնալ , ո՛չ ալ նոր ուժեր կրցաւ իրեն կցել .  
եւ ասի՞ պլասաւորապէս մարդու հետ վարուիլ  
չդիտնալու , ամէն բան կատակի ձեռով  
նկատելու թերութեանը համար որ Արփիար-  
եանին յահանիշն է : Այսպէս Արփիարեան  
ձանկելեանը մինչեւ հօթներորդ երկին-  
քը բարձրացուց՝ բանահն ելլելուն , յատո՞յ  
աղայական կունենուու հետեւանքով՝ զայն

գիտնէ գետին զարկու եւ աեղի տուաւ զազեր զայթակութիւններու որոնք կրնային չպատահիլ՝ ի թի Երփիարեն վարուիլ զիտցած ըլլար ձանկիւթեանին հետ ։ Ձանկիւլմանը ռհիւանդա մըն էր պարզապէս, որուն հետ պէտք էր վարուիլ ինամուռ զթութեամբ մը, եւ զորինաւ պէտք չէր ուռեցնել հսկառական ծայրայեղութիւններով ։ Երփիարեան, բազմամեայ բանարկութեան մը մէջ խանգարուած այդ մտայնութիւնը չափավանց փառաւորութիւնով զերազրուիլէ ետքը՝ անոր հետ մէկ քանի ամսուան ողբերգա-զաւելստատական կենակցութիւն մը ունեցաւ, յետոյ անոր յանձնեց շատ փակուկ զործ մը որուն մարդր չէր ան, եւ այդպէս այդ խնդի անդիտակիցը մղեց զուուիլ կիրիքու, զործիքն ըլլալու, զործիք մը որ աւելի արզաւասան-քի արժանի էր քան կայրոյիթի ձանկիւլեանէն, որուն պատմութիւնը շատ նշանակալից ըլլալուն յիշեցի-շատ աւելի կարեւոր անձեր հեռացան այդ կեզրոնէն, կամ զոնէ անջատուեցան Երփիարեանէն մասնաւորապէս ։ զործակցութեան փորձէ մը յետոյ, հիմա Սըրդուեան ու Կոչեան ալ բաժնուած են Երփիարեանէն, իրնեց լուրջ զործիչին նկարարազրին հետ անհաշտ զտնելով այդ քառուչուէ մարդը ։ Այդ կեզրոնը նոր ուժեր չկցեց իրեն՝ ըսի ։ Կը բաւէ յիշել մէկ օրինակ մը ։ Մէս ուժ մը կար հրապարակին վըրայ, Տիղրան երկաթը, Հեւանութենէն արդէն ծիւրած այդ տղան, մամանակէն առաջ քայլապատեցաւ ու ֆճացաւ՝ զլիսաւորապէս ատքատութենէն զդենաւուած, եւ իր փասաքներէն շատեր չկցաց իրադունքն ուղղութեան պակասէն կապանդուած ։ Երփիարեանի կեզրոնը որ մօաէն կը ճանչնար զայն եւ կ'ըմբոնէր անոր արժէքը, մտքէն իսկ չանցուց ու եւ է զեւը ըութիւն ընծայել - այդ սքանչելի զործիքին որ այնքան զեզեցիկ բաներ պիտի կրցած ըլլար զեր ընել՝ ի թի իրեն աշխացող մը եղած ըլլար (եւայ պարզապէն՝ նոյնքան յանցաւոր են Դաշնակցականներն ալ) ։

Երփիարեանի կեզրոնին միակ գործը նդաւ անոր Կենանք» եւ «Մարտոի հրատարակուումը, այսինքն՝ Երփիարեանի անձնական զլիսաւոր բաղձանքին իրականացուումը ։ Արդ, նոյն իսկ այդ երկու թերթերուն հրատարակման զործիքն մէջ, Երփիարեանի կեզրոնը չէ բռնած խոստումը զոր առւաւ ազգին ։ Այդ երկու թերթերուն մէջ անշուշտ երեւցած են էջեր որոնք հաւ զրականութեան զեղեցկացոյններէն են,

ինչպէս Զարթումնանի շարք մը յօլուածները, յիկել ոճի տիպարներ ։ Սըրփիարեան այնտեղ ունի բազմաթիւ յօլուածներ, քրոնիկ, ժամանց եւ քաղաքական ուսումնամիջութիւններ ներ, որոնց զաղափարներէն շատերը զիհնէլի են բայց որոնց չափական են զրականտեսակիչսով եւ երբմն ուշագրաւ իրենց պարունակած տեսութիւններուն ինքնատպութեամբ ։ Բայց վերո Հնչակեան կուսակցութեան օրկանէն՝ «զրական» գործունէութիւն մը չէ որ կը սպասէր ազդը ։ «ործ» կը սպասէր, եւ Սըրփիարեանին ժամանցներն ու քրոնիկները եւ Զ-ըթումեանին ամբողջ չիք արձակը՝ որ կը հագուեցնէ նիւթեր որոնք ու եւ է նորութիւն, ու եւ է նախաձեռնութիւն, ու եւ է դրական ծրագրը չին պարունակեր, զործ չեն կրնար համարուիլ, այլ տաղանդաւոր տիեզեանթէներու զեղեցկատիփական ինքնագունացումներ Միակ փորձը զոր անոր Կենանք» ը ըրաւ զործ մը տեսնելու, Զարթումեանին «անքէթ» նէր հայ մողովզիին բարոյական անկումին վրայ, եւ այդ «անքէթ» ը որ արդէն բարոյախօսի, ընկերաբանի ձևունարկ մըն էր եւ որ չեղափոխական զործիքի բացարձակ ձախողուած մը եղաւ, քանի որ ոչ մէկը ու իսկ վեր Հնչակեան մը, չպատասխաննեց մէջտեղ զրուած հարցին ։ Զոււյ յեղափոխական տեսափէտով, «Ոնոր Կենանք» ու «Մարտ» ը անիմաստ հրատարակութիւն մը ձեւացուցած են, աւելի ժիտական քան հատատական ։ Երփիարեանի բոլոր շանթերը բռնու միջոցներով զործունէութեան դէմ, մասնաւորապէս և Դաշնակցականներու թաքթիքին դէմ, անընական ու կեզծ են երեւցած անձի մը բերնին մէջ որ միեւնոյն թաքթիքն անձամբ ի զործ զրած է եւ՝ իր անձնական սիմալը շուղելով խոստովանիլ՝ այսօր միայն ուրիշները կը դատապարտէ միեւնոյն բնթացքին շարունակութեանը համար ։ Զեմ ծանրնաւար այն ծիծագիւլութեան վրայ որ յառաջ եկած է յեղափոխական ապազայ զարհութելի պատրաստութիւններու մէծագորդ ծանուցութերէն որոնց երրեք զործ մը չէ եկած իրականութիւնը հաստատել ։ «Ոնոր կենանք» ը մած թերթիւնն ալ ունեցած է ահազին տեղ մը տաւը երգիծանքին, չեղափոխական օոկան մը պէտք է ամէն բանէ առաջ մողովզիին խանդն ու հաւատքը բրորոքելու զանայ ։ Երփիարեանի բոլոր ժամանցները, որքան ալ սիրուն ըլլան զրական տեսակէտով, իրենց տեղը չէին

յեղափոխական կուսակցութեան մը պաշտօնաւթերթին մէջ, նմանապէս իրենց անդք չէին հոն՝ լորու-վաճառմի բոլոր երգիծաները։ «Եւ- զափոխ թեան մակարոյժ»ներուն շարքը, զոր երտու հրատարակեց «Նոր կեանք»ին մէջ, մեր ար- դի գրականութեան ամսնէն հոյակառ հրաշ- կերտներէն մէկը կը կազմէ, բայց «Նոր կեանք»ը բնաւ. այն շշանակը չէր ուր այդ բացառական զրականութիւնը կրնար երեւաւ, իրու ան- կան շտոր մըն է, որուն գործն է՝ իր խառ- ուտածքին ու տաղանդին բնական բերումնից՝ իրերուն ու տաղանդին պարփկ, ծիծաղելի, ցած կողմնը տեղանել ու լոյսի մէջ զնելով խայտառակել. այդ զորքը ինքնին գերազան- ցօրէն գովիլի և ոգասակար, կրնար հաստր- ուիլ անկափ գրական թերթի մը մէջ, առանց ո և է թիւթիմածութիւն յառաջ թերելու բայց յեղափոխական ոսկան մը որ կը հրատարակէր յեղափոխական ներու բազգանդիր», «խա- նութիւն», «խաչաղող» կողմը ներկայացնող այդ ծաղրանկարները, իր պաշտօնին զէմ հա- կասած կ'ըլլար, «Գիտեմ որ կրնան առարկել թէ երօտի էջները միմիայն Դաշնակցականնե- րուն զէմ աղղուած ըլլալու ձեւնունին և ոչ թէ ամորդ յեղափոխական մարմնին : բայց ասի խեղաթիւրում մըն է հեղինակին մտածութիւն դէմ, որ յառաջ կուպար այդ յօդուածներուն ևոր կեանք»ին մէջ երեւաւմէն : Երօտ իր յդացումներուն մէջ ու և է կուսակցամելու- թիւն է ունեցած երբեք, իր սուտ յեղափո- խականները, իր խաչաղող հերոսները հնչակ- եան ալ կրնան ըլլալու իր մտքին մէջ որբան Դրօչակեան, «Նոր կեանք»ը պէտք չէր որ օգ- ատուէր աշխատակցի մը տաղանդէն՝ զայն հակա- սակորդ կուսակցութեան մը զէմ զէնք գարձը- նելու համար : «Նոր կեանք»ի խմբագրութիւնը թէ նշմարտապէս յեղափոխական ողի ունե- նար, պիտի խողբէր երօտին որ իրն առայ շարք մէաղանակը՝ հայ էֆէններուն, հայ թիւքամուններուն, հայ չէպահներուն, հայ տիրա- ցուներուն, հայ «ստրուկններուն վրայ—միակ տիպարները զոր յեղափոխական օրգան մը պարու ունի ձաղկելու :

«Նոր կեանք»ին ու «Մարտօն»ին մէկ խոչըր թերութիւնն ալ Դաշնակցութեան զէմ ի- րենց մզած պայքարը եղաւ, այնքան անազնիւ- որքան եղած էր Դաշնակցականներուն պայ- քարը Արքիարեանի, «Հայրեններ»ին ու Հըն- չակեան կուսակցութեան զէմ : «Անհամու»ի ընթերցողները դիմաւ : թէ ի՞նչ կարծիք ունիմ Դաշնակցութիւններուն կարա- գական հաստումը եղած է «Հարաբրեկ»ին : Ա- մէն անդամ որ յեղափոխական վարիչի վերը կաստառելու իր անկարութեան մասին կար- ծիք յայնուած է իրեն իմ կամ ուրիշներու կողմէ, Արքիարեան միշտ համաձայն ցուցուցած է ինքնինը այդ կամճիքին, և յայտարա- րու է թէ մատիքը է թիչ օրէն «քաշուիր», և ե- րերը չորս անգամ ալ լրաժամկեր Արքիարեանի անընդհա- տական խոստումը եղած է «Հարաբրեկ»ին : Ա- մէն անդամ որ յեղափոխական վարիչի վերը կաստառելու իր անկարութեան մասին մաս- պարու ունի ձաղկելու :

նաւորապէս . բայց այդ գործունէութեան ասը- խայ հաշիւր երբեք չիս չփոթած գիտակից գա- ւաճանութեան մը հետ (ասի նախատինք մը պիտի ըլլար ամորզզ հայ ազդին երեսին նետ- ուած) . Արքիարեան կրնար քննագատին այլ գործունէութիւնը, բայց իրաւունք չունէր յե- տափոխական մարմնին մը օրգանին մէջ ամբողը Դաշնակցութիւնը ներկայացնել իրին դիմա- կից գործիք մը ուու կառավարութեան շահե- րուն նուրիւուած (եւ ասի օգային ենթագրու- թիւններու վրայ հիմնելով, առանց ո եւ է փաստով իր այդ ամբաստանութիւնն արդա- րացնելու) :

Այս բոլորը ցոյց առաւած են ինձիք Արքիար- եանը՝ անկարող յեղափոխական վարիչ մը ըլ- լալու, և այս առաւորութիւնը իրեն ցայտ- նած եւ հարթիր անգամ, իրին՝ ինչպէս եւ ու- նեէ Հայու, — Դաշնակցայն, հնչակեան, կատ չէղող, — որ այս վերջին երեկ տարրաւան միջու- ցին կարծիքն հարցուածած ըլլայ Արքիարեանի եւ Վեր. Հնչ, կուսակցութեան միանին, Սինի- ու հիմա հրապարական այս կարծիքն չյայտ- նելու պատճառները բացատրեցի արդէն, այդ պատճառները հանրային կարցի կը պատիկանին ամբողջ, և կը բղիքն փափկանկատաւթիւնէ մը զոր թերեւս ծայրայեղութեան տարած եմ : Կրնանինքնի մեղադկել վերապահումներու շահուած եւ երեւան հանելու, բայց ոչ մէկը պիտի կարե- նայ զայդ յապահելու շարագրութիւններուն ազնուութիւնը վէճի տակ զնել կամ հիմա զա- նոնք հրապարակել վերագր'՝ անձնական պատճառներու, որոնք զոյսութիւն չեն կրնար ունենալ ինձիք համար : Տարիէ մը ի վեր այս բոլորը հրապարակաւ ըսկուս զլիաւոր ար- գեցներէն մէկն ալ եղած են կարտ մը անձիք, զոր կը յագեմ, — Արզուեան, Շահնաղար, Երոտ, եւն, — որնէք կը յուսացին որ թե- րութիւնները պիտի սրբարուէին առանց աղ- մուկի, թէ լաւագոյն էր թողուշ որ Վեր. Հնչ կուսակցութիւնը ինքնինքը վե- րանորոգէր եւ իր պականները լրացնէր : Ար- քիւներէն մէկն ալ Արքիարեանի անընդհա- տական խոստումը եղած է «Հարաբրեկ»ին : Ա- մէն անդամ որ յեղափոխական վարիչի վերը կաստառելու իր անկարութեան մասին մաս- պարու ունի ձաղկելու :

մը կը սկսի եւ առանց ո եւ է թախահամբեր այլ եւ ականջ դնելով՝ իր հրաժարման մէջ կը մնայ անխախտ եւ անփոփոք Իրվիֆարեանի հրաժարականները, արտասուածիոր եղերերգութեան մը շնչարերովը զրուած, միշտ ուզած են ըսկել իր ընկերներուն՝ «Ո՛հ, կը բաժնուիմ ձնէն անհուն կակծանքոյւ եւ չէք զիստր ինչպէս կը կը տառապիմ ձենէ զատուելուս. . . . բնականարար հրաժարականը միշտ մերժուած է, եւ Արփիարանը միշտ հաւանած է իր պաշտօնին դրան մնալ վերսկան։

Այսպիսի կացութեան մը առջեւ, աննըսկի պիտի ըլլար լուութիւն դահեւ այլ եւս. Գէտք էր՝ ր վերջապէս ամրազդութեամբ բաէի ինչ որ միջանկեալ Քրազներով մինչեւ հիմա արտայայտած ևմ քանի ննզամ, այսինքն թէ Արփիարաննը մատնութիւն զործելու անկազմական ընթէս պէտք չէր որ հետեւնչէ թէ զինքը յեղափոխ առաջ վարիչի տիպար մը նկասան եմ։

Այս բորորը ըսերու որոշ մասն կարեւոր շարժանիթ մըն ալ կը ձեւացնէ այն այլանդակ վարժունքը զոր Արփիարան ունեցաւ. գենայա օրերը՝ Վուսանինի, Արզուանինի և Պոլիս այս վերջնոյնը ընկերացող Քրանսուէին հանդէպ Ու կընայ երեւակայիլ թէ Շնոր Կեանն քին մէջ խանգալան ժառարանուններով այդ երկու զործիչները զրուատող անձի իրականութեան մէջ ինչ ընթացքը բոնած է անոնց նկատմանը երբ կամունի յանձն անուած չարչարաններին եած եական Եւրոպու. եւ ոչ պէտք ամքէն անցընել թէ զանոնի բրաւը. Հայութեան Ռէմին պատկերացումը ներփայացնոյն Արփիարանը չնչակին կուսակցութեան չպատկանանդերու առջեւ ի՞նչ հրէշային, ի՞նչ զգունու ու զուհիկ չարախօսութիւններ թափած է անոնց վրայ, անոնց գերը ստորացնենիւն եւ մէմբը ազարտելու համար . . . Այդ ընթացքը ինծի յայտնեց Արփիարեանի մէջ մէկ քանի առանունի թէ զոր չէր չէր առանուն մինչեւ հիմա ։ Հարական արցին մէջ անմարդ իր բոլոր ստոքի եւ նկարագրի թերութիւններուն, հակառակ նոյն իսկ իմ անձիւնկատմամբ իր ունին ցած կարգ մը աւ նորոք ու ագել վարմանքներուն, իր ասպարին խորքը ուզած էի ազնին նկատել, եւ ասիկից կը պէտէր լիսան որպէս ստորացնեն իմ ինքնութիւնը անմարդ ստորացնեն իմ անուածանը թիւնութիւնը մը ուրիշ կառապատճենները, եւ որ ամրազդ վեր Հնչ, կուսակցութիւնը կը նկատէ իրեն, կթան կով մը Շնոր Կեաննքին, այսինքն իր հասամար. Այս պայմաններուն մէջ ուոր Կեանքը ի իմրադրապեան գէնիքը իրեւայ իրեն, մին այն գէմքերէն զոր Երու գծեց իր «Մակարայնքներու» ու.

հզօր շարքին մէջ, եւ հիմա ուեւէ խղճահարութիւնը չի մար այլ եււ ինծի ամբողջ մտածած յայտներուն զործիչի մը հանդէպ որ չի զործեր, այլ թերթի մը մէջ ամեղաւորուած իրերն ու մարդիկը ապրուսեի զրուամփի ատարկաց կը դարձնէ իրեն։

Այդ նոր Արփիարեանը զոր այս վնչէին տարրին սպէս թշարտրական մը ջէն տեսայ պիտի սէս, զիտէմ, որ այս բույրը կը դրմէ. . . . իր աեցը բռն'լու համար. Այսպիսի շուշորութիւն մը բրբջ միայն կընայ ներւընչէն, ոչ միայն ինծի այլ ամենէն կատաղի հակառակորդներուա խսկէ նիթէ եւ է կուսակցութեան մէջ այսպատճան մը ուզած ըլլայի ննդուունի. ինչէ նիթէ ու եւ է մարմնի սպուսուն մէկ անդամն ըլլալ եւ աղջային խնդրով զարդիլս ինչի գործ մը ընելց հաճած ըլլայի, մինչեւ ինմա ըրած էի այդ բանը. առիթննը չի ապահուած են, ոչ ալ հրաւէիները՝ աթէն կողքէ. Ես պատի մնամ միտի իմ անկախ զործիչի անցին մէջ եւ պիտի պահեմ մը զարձակիր մը սիրոյն հմար բացարձակ անշահախնդրութեամբ գործող մարգու հպարտութիւն, ինչպէս եւ իմ իրաւունքն բույրը ապային մարմիններն, անհատներն ու արարքները անկախուէն քննադատուու. Այս յօրուած դիտոյի մը արպաւորթիւնն է, անչափ զերութեած մը. . . եւ ինչ ալ կարկանձնէն այս կամ այն կողմէն շարա ին ու գծած մտքերը, ես վասան եմ որ տառվ տաքիւման մը կազմա պիտի ըլլամ որուն պիտի զիմէ զարուան սերունդը, երբ Արփիար Արփիարեանի հոգեբանութիւնը ու առմնասիրել ուղէ։

### ԱՐԾԱԿ ԶԹՊԱԽԵԱԼՆ

Յ. Գ. — «Նոր Կեանքը»ի մեպա. 15ի թուոյն մէջ, զոր ընդունեցայ վերջին պահուն, ան սայ յօրուան, աՄեղի կը հային» տարողութիւն. ուր Արփիարեան իմ մասիս ամենն էն ծիծացարժ ըլլածուկութիւնները կը սոզուսկեցնէ, առանց ինչպէս քրտական հարցին մէջ՝ անունն համարակարգը յշելու. Այս յօրուած ուրիշ բան չ'ընեն բայց է ապացուանել, հրապարակային անշայալ յատակութեամբ մը, ինչ որ բայց եմ Արփիարեանի մասին՝ իմ ուսումնասիրութիւնն մէջ. Ամէն բան կայ այս ու, թե թիւնութիւն, պահօսութիւնն չ չարութիւն, տկարամութիւն, վայսատութիւնն շահեկան ջատակուում մը յանուանալի պատկեր մը ուր կը տեսնենք ողքերսկան Արփիարեան մը՝ նաև անանգիստ ֆնանսուած կարկու րաբ(?) մը վրայ պիտի ու, ու վերջապէս Արփիարեանի կորմէ խմբացրուած բարդիկեան համակ մը ուր հմ յօրուածին հրատարակումին հեռազրի մը Ժամանակն(!!) պահեալ ըլլալուն «Քամանց» ական հրաշալի զիւտը կը բառայ ։

Իր վայ յօրուած մը գրեւու մասպարթիւնս տարսամ ու խնդիրթիւնուած զրու ցի մը միջոցով հազը իմացած Արփիարեան այդ պարզ զիստա-

ւորութենէս իրար անցած , առանց սպասելու յօդուածին երևմանը , առանց ուզկիու զիտնալ թէ ինչ կը պարտաճակէր յօդուածս , խովհեալ սամակներ տեղաց վրաս հարցնելու համար թէ նշարքի՞տ է որ «Անահիտ»ին գոյութիւնը ապահովելու նպատակով զաւ մը կը սարքեն կոր եղբար Վերակարդինալ Հնչակեան Կոտակացութիւնը կորանելու եւ տեղը նոր մարդին մը հիմնելով՝ «Անահիտ»ը անոր պաշտօնաթիւթիւը գարծնելու համար Բնականաշար ոչ մէկ պատաստ տալ չղիջաց յայսպիս զաւ դիմութիւնը կիրակարկեան մը կարող կարծել յանցնող անձի մը , չիմա , «Անահիտ»ի նիմարգարպես , առաջոր կը փոքրէ պատաստինան իմ յօդուածս , եւ հակառակ հանձնութիւններուն եւ անունն չչիշելու երկդիմի զուուշառութեանը , իր յօդուածը արբիշ սպատակ չտնի բարյ ինէ ինձի վերաբնիւթիւ շանալուան զգուելունկամաւմներ նախապէտ կոտրել ազցեցութիւնը զոր յօդուածս պիտի կարենայ ունենալ հանրային կարծիքին վրայ , Վերջին դէքսէրուն մէջէն ինձի յարուած ած Սրբիարեանէն ես իրուայի , վասահօրէն կը սպատէի այս պատու զինքնուն գործածումը — որ զինքը հիմա միեւնայն կարգին վրայ կը զնէ իրեն զէմ մատնութեան պատութիւնը համարող «Հարանդ»ին ուրուն հետ , — եւ յօդուածին մէջ արցէն սպատականն էի այդ տղարկան որքան զարշէի մեկնաթեանը զոր նախատեսած էի թէ Սրբիարեան պիտի տար իմ այս ուսումնահրաժեանը զգեցու արարքին , ինքնին՝ Սրբիարեանի գտածու յօդուածին վրայ բառ մը աւելցնելու պէտք չզարցնէր , բայց ամէկ քանի հէսներ կան այդ յօդուածին մէջ , որոնց լուսաբանումը , թէպէստ աեւորդ , անշահեկան պիտի չըլլայ : ևախ այդ «Նոր կանանք»ը կրուանելու եւ անոր աեցը «Անահիտ»ը զնելու ապուշ հէփեաթը ինձի կը թուի հնարա ուած Սրբիարեանին եւ իր մէկ քանի բարիգարնակ արբանակներուն ինքնէն : Սրբիարեան որ զիս շատ լաւ կը ճանչնաք , կորու ինձի վերաբնիւթիւնը ուրիշ ամէն թերութիւն բաց իշահնդութենէ : Սրբիարեան որ զիս երկի ամիա ամաց կը պատմէր թէ ինչպէս Պոլոսյ մէջ ունեցած զիրբու ու նանսպաթիւնս իմ կամքով թողուցի եւ նարիկ եկաւ , ազգային զաւին համար ամէն նեղութիւն , ամէն անապահութիւն աչք առնելով , ինչպէս հիմա կը հաւատու թէ մէկ թերթ յաջոցնելու եւ անոր պարուսս ապահովելու , ոյնէնիկ նպատակովը կրնամ ամբողջ յնդափիսական կուսակցութիւնը մը կործ աներու ճգնէլ , եւ ինչպէս մասաւանդ չ ամէն առ սա ողուրը զիրթ — միշտ ինձի ակնարկելով — և Անոնք որ ի խոյց եւ ի ինդիր հացի Եւրոպա ելած են եւ ձեռնանաւայն կը մման , կարող են վերագանանալ Պոլսի ուր ոչ ոք զիրնանք պիտի նեղէ » , եւ , որ աչ ոք պիտինց անպատճակը յանձնառութեանց պիտի հարկադրէ եղեր . . . : Այս առզերը գրած

ատեն , Արքիարեան ի՞նչպէս չի աեսներ , իթէ ոչ նողկալիտ թիւնը կը արտայայտած մտածամն , զոնէ կը ըրբա հակասականութիւնը , եւ ի՞նչպէս մտքնէ զիս հրաւիրել որ Արքիարեան իմբ որ երեք ամիս պաշտ իմ Բարպէտ ներկայութիւնս մնձապէս օգտակար կը նկատէր մեր բարպէնի , եւ ի՞նչպէս մանաւանդայ այս ատրօնին յեղափոխական վարիչը կը համարձակի ըսել թէ իմ գործունելութիւնը ունեցած անձ Պոլսին զանալով «ոչ մէկն չպիտի նեղութիւնը ոչ մէկ անպատճակը յանձնառութեան չպիտի հարդարութիւնը » : Արքիարեան չի՞ խորհրդ որ մնէն մէկուն Պոլսի զանալու (եւ հետեւարա Սրբիարեանին հինաւած րց մէկ արարքը կրկնելով՝ Սուլթանին «մեղյա»ը ըսկու) լոյն գաղափարն ունենալը ոչ թէ անպատճակը արք այլ մահացուցիչ բան մը պիտի ըլլար : Զգիտի զարմանաւ մթէ այդ տղերէն հետեւ ըստորոշներ ըլլան թէ Սրբիարեան կ'ուէտ ժողովրդը պատրաստել Պոլսի զանալու զագափարին , որպէս զի ի՞նքը զորդացրէ զայն երբ պարագաները զինքը հարկադրեն . . .

Եւ պարագաները կարծեմ սկսած են զինքը հարկադրել , իր շխբորածին չափ ամուր ու հզօր ըլլալէ հետո է իր կերպունը : Մի թղենի լի չէ՞ զաներ Սուլթանին զէմ որոտացող յեղափոխական պետ մը , որ կը սպարձենայ թէ . . . ոնոր կեանիքնին յասաշիկայ տարկեանը ապահոված է եղեր . եւ զարմանալի չէ՞ զոներ որ այդ նոյն պակետը իրեն հպարտութեան տիպուս մը համարի «կեղուն»ի մը վարիչն ըլլալը հանցերձ պատասաւ մը հացի աես քայլած ըլլալը եթէ Սրբիարեան զորդելու համար Պոլսի կամովին ճգնած անհատ մը ըլլար եւ առանց ու եւ է քոմիթէի պատկանելու ազգատութիւն ու անօթութիւն յանձն առնէր դատահամար , ինչպէս ծփրան ներկաթ մը — իր թշուառութիւնը յարգելի պիտի ըլլար անշուշտ . բայց Հնչակիան Կուսակցութեան վարիչի մը համար յանցա՛նի մը են առանց հասոյին մնացած ըլլալը : որովհետեւ ատի կը յայնուէ ոչ թէ գաճաբերութիւն , անշահալիքն զորութիւն , եւ որից աւելտարանական առաքինութիւններ որոնցմով Սրբիարեան իր ճական այնքան հաճոյակատարօնն կը պսակէ , այլ պարագանէս յոնի վարչութիւն , թոյն զորունէնելութիւն , կազմակերպութեան պահաս , ժողովրդին վրայ ազգելու եւ անկից գործելու համար հարկաւոր եղած նիւթեան ուժն ընդունելու անկարողութիւն . յեղափոխական լուրջ ընկերութիւնն մը պէտի ոք յօդաւ ունենայ , առանց ատոր աններէի է որ շարունակէ գոյութիւնս ունենալ . որովհետեւ «քառարութիւն»ը մը կ'ըլլայ միայն իր դյոյւթիւնը առանց ուժի : Ու երբ կը մտածնէնք որ Սրբիարեանի անհական վարմունքը մէկն է այն պատճաններէն որ այդ տկարացնանը հապաւութիւնը յանձնառութեանց , իր մեծապարտ չբաւորութեամբը պարծենցող արդ պիտի մեզի անիմաստ կ'երեւայ . եւ երբ

հացի պատառ մը դանելու համար քսան կտոր եղող այդ պետը իր թերթին մէջ անսանական տանիապէս մը տառը օր յետոյ կը զոռայ թէ «ահաբին» ուժ մը պատրաստ կայ իր ձեռքին տակ եւ թէ ուղագական ահատնավիթիար ծրագիր մը գործադրելու պիտի սկսի թիշ ատանէնո», այդ պետը «Փարախօն» մը միայն կարելի է նկատել :

Հսկ որ պարագաները շատ փայլուն ըլլալու չն Արքիարեանի շորջը : Սնայէջ փաւաներով իսօնելու սովորութիւն չընիր իմ եղրակացութիւններու իրութիւններու միջու իրութիւններու վրայ կը համեմուխ նիթէ պարագաները փայլուն ըլլալուն, Արքիարեան «Նոր Կեանք»ին համար վար դրած էիր ըլլալը այն դումարը զոր Ամերիկայի մասնախումբում զգած էր որ որպէս զի Արքուեան Ամերիկա մնկնէր զուացում տառու համար այնտեղի Հնչակեաններում միահամառ միադանիքին, Արդուեան կրցաւ մնկնի, չնորիի դումուրի մը մը զոր բարեկամէ մը փառաւառու : Այս պայմաններուն մէջ, Արքիարեաններն այլ եւս բնաւ պատճառ մը չի ննի «Նոր Կեանք»ի հրատարակումն ապահոված ըլլալուն համար պարծենայու :

Խսկ հետաքրքիր իմ տեսնել մէջ կ Հնչակեան մը . մէջ կ Հայ մը , որ այս բոյոր գրադաւորուս մէջ Վերակազմուն Հնչակեան կուսակցութեան կործականներուն եւ անոր օրկաներ եղող «Նոր Կեանք» ջնջման փափաքի մը ամենախտին նշոյը տանէ : Վերակազմուն Հնչակեաններուն մէջ ես վստահ եմ թէ ասաեր կան որ արդէն զգոն իրերու կացութենէն եւ կանոնորոգումի մը փափաքող, իրաւացի պիտի գտնեն ըսածներու և անոնց մէջ թիւք բան պիտի չտնանեն բայց նիթէ անապահ քննապահութիւնն անակի դրտութիւն ու որ այդ կուսակցութիւնը կը բարձայ վերակենդանացած, կանոնաւորապէս եւ անլազվէն կազմակերպած տեսնենք : Ու ոչ ոք, վստահ եմ, բայց ի Արքիարեաննէն եւ իր ինմարակն, պիտի մտքին անցնէն թէ այս բոյոր կը գրեմ : «Անահա»ին սիւթական ապահովումը ձեռք ձեռք գնելու համար : «Անահիս»ին հիմ նարկութենէն ի վեր : Ես ամէն բար ըրած եմ ապացուածնեն համար թէ նպաստակ բարմաթիւ բաժնորդներ ունենալը չէ, այլ կարգ մը դաշտական տարածելը, ոչ մէկ կուսակցութեան վրայ կրթնեւու, ոչ մէկ զասակարգի համեմել ըլլալու մէ՛թուշ չեմ ուղած գործ ածել՝ «Անահա»ին տոկուն ու տեսական «Քլիանթէլ» մը ունենալու համար : Թերթին անկանոն հրատարակումը արդիւնքն եղած է սահմանական ու եւ է դրամագլուխի յայուրթին, բայց մանաւանց իմ ազգագույն զորքերով ինծուած կեանքին որուն ամէն ափոր մէկ մասը միայն նութերած ենթերթին նիւթ թական վարչութեանը հսկելու : Այս վայրիկեաններն սական ուր այս տառպար կը գրեմ, կրնամ վստարար յատարարել թէ «Անահիս»ին յոյութենը վերջնապէս ապահովուած է, չնորիւ ֆրանսացի մէկ բարեկամիս, որ իմանալով այն գմուռարութիւնները որոնց մէջ կը գտնուէի

թերթս հրատարակելու համար, ինքնարերար հանեցաւ փոխ տալ գումար մը, «որ պիտի թոյլ ինի իր յայութեան Անհարթուը հրատարակել եւ րոպական հանդէսի մը կանունարութեամբ» :

Ինչ ալ ըլլայ յօդուածիս աղդեցու թիւնը համբային կարդի կամ վերակազմական Հնչակեան կուսակցութեան վրայ տախ իմ անձնական կրթքիս եւ իմ թերթիս կացութեանը ու եւ է փոփոխութիւնն իի կրնար բերել :

Յօդուածիս իրն միակ նպատակ Արքիարեանի գրգութեան մասին իմ կարծիքը յայտնութիւնը իրաւացի գտնէ զանողութիւններս եւ թէ վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւնն իր ապահովութիւնը իր ապահովութեան վասապարտուած, — Վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւնն է որ այդ պարագանին օգտուած պիտի ըլլայ այս յօդուածին, եւ ոչ թէ ես :

## ՖՐԱՆՍԱ ԵՒ ՀԱՅԵՐԸ

—

«Իր Արմենիա»ն իր 25 վերարուարի թուուկ կը ծանուցանէ երեք ֆրանսական զրուաւորի Մերսին զգուելուն լուրը, եւ ֆրանսական կասավարութեան այդ վիճանան արարքին իրեւ մղի կը գրուած Պ. Գ. Տընին Վոյնը, Պարուն աշխորուսնէն եւ կամէն ֆուանիլու Այդ երեք անուններուն վրայ պէտք է աւելցնել ֆրանք-Հայկական քոմիթէիս անդամներէն Պ. Գ. Վերթուն Պէտարի, հնասիս կալիսի եւ Հ աղարմթանի անունները, եւ կառավարութեան անցամներուն մէջէն պէտք է Գ. Տէլքասէին հետ մասնաւորապէս չնորհաւորել եւ Պ. Միլանը, այդ ազնիւ որոշակի համար : Եւ արդէն քանի որ այդ իրութեամբ նիւթ հրապարակուած է, կրնամ վայնի մը մանրամասնութիւններ տալ այն պայմաններուն մասին որոնց մէջ կատարուեցաւ ան :

«Օոոո»ին մէջ կարարալով այն հեռագիրը որ կ'իմացնէր թէ նիւթ փաշա Անիթապի եւ շրջակայից Հակաբուն դէմ ջարդեր կը բարքէ, նոյն օրն իսկ նամակ մը զրեցի Պ. Տէլքասէին, եւ ինդղեցի իր միջամտութիւնը, «որ կարեւ իւ եւ զիւրին էր՝ այց ծովամուրձ երկրին մէջ» : գրեցի միանգամայն Պ. Գ. Միլանին, որ Անաթոլ Ֆրանսի հախագանութեամբ կատարած բանախութեան ներկայ դատուած եւ իր հայամբական զգացումներն յայտնած էր ինդղեցի իրմէս որ իրախուսւէ Պ. Տէլքասէն միջամտելու Պ. Միլան հանեցաւ նիւթ պատահաններ թէ ամանաւորապէս ուշադրութիւնը կրաւերած էր Պ. Տէլքասէին այն իրութեամբ իրն անսերուն վրայ զոր իրեն մասնանիւ կ'ընէի» :